

ՅԻՍՈՒՍ ԵՒ ՆՇԱՆ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆԻ Ե Ռ Ա Ն Կ Ա Ր Ը

Նշան Պէշիկթաշլեանի «Ռապալի» հատորը, որ վերջերս լոյս տեսաւ, կը բաղկանայ երկու քերթողական վիպակներէ, «Նարդոս» եւ «Ձիթենի», բայց անհնար է ատոնց վրայ խօսիլ առանց իրենց կցելու եւ նոյն հեղինակի «Սիդոննա»ն, որ քանի մը տարի առաջ երևցաւ, որովհետեւ միեւնոյն նիւթին նուիրուած են այդ երեք գործերը, եւ ատոնք կը կազմեն եռանկար մը tryptique) ուր կը պատկերանան կեանքը, վարդապետութիւնը, գործունէութիւնն ու մահը միեւնոյն կեդրոնական դէմքին:

Այդ կեդրոնական դէմքը՝ Յիսուան է. երեք քերթուածները ներշնչուած են Աւետարանէն, բայց ներշնչուած են, — մանաւանդ «Սիդոննա»ին եւ «Նարդոս»ին մէջ, — ամենալայն ազատութեամբ, այնպէս որ Պէշիկթաշլեանի ներկայացուցած «մարդարէ»ն, թէեւ Յիսուայի խօսքերը կ'արտասանէ մերթ եւ անոր արարքներէն մէկ քանին նոյնութեամբ կամ մօտաւոր կերպով կը կրկնէ, հնու է ըլլալէ բուն Յիսուսը, ա'յն գոր Աւետարանը մեզի կ'աւանդէ:

Աւետարանին Յիսուսը «Աստուծոյ Որդին» է, Աստուածութեան մէկ մասն է, որ, մարդկային կերպարանք զգեցած, երկնքէն իջած է երկիր՝ մարդկութիւնն իր մեղքերէն ու ցաւերէն փրկելու համար: Պէշիկթաշլեանի «Սիդոննա»ին էմմանէլը, ինչպէս եւ «Նարդոս»ին ու «Ձիթենի»ին Յշուան, է'ն առաջ՝ մարդ մըն է, զուտ մարդ, Հրեայ մը, որ գեղեցկութեան, մարդոց կեանքին մէջ՝ աշխարհի վրայ՝ արդարութեան պաշտամունքն ունի, եւ այդ կրկնակ կրօնքին համար կ'ապրի, կը պայքարի եւ կը զոհուի: Դժբաղդարար այդ գեղասէր եւ արդարածարաւ անիշխանական ու զուտ «մարդկային» քարոզիչ-պայքարողի իր անձնական յղացման վրայ կանգ չէ առած Պէշիկթաշլեան, այլ անոր խառնած է Աւետարանին «աստուածային» Յիսուսէն գծեր, եւ ատիկա, ինչպէս

ցոյց պիտի տամ երեք քերթուածներու մանրամասն վերլուծման մէջ, սխալ մըն է, որ կը խաթարէ այդ գործերը, ուր մեծ գեղեցկութիւններ կան, որոնք սակայն անխառնօրէն, անթերիօրէն գեղեցիկ պիտի ըլլային եթէ հեղինակը իր հերոսը միշտ պահած ըլլար իր անձնական յղացման սահմանին ու գոյնին մէջ:

Նշան Պէշիկթաշլեան իր գրական սկզբնաւորութիւնն ըրած է շարք մը ոտանաւոր բանաստեղծութիւններով, որոնց մէջ քնարերգական սիրուն անձնաւորութիւն մը կը յայտնուէր. աղուոր լեզու, ճարտար տաղաչափութիւն, երիտասարդ, քնքուշ, կեանքոտ՝ մերթ հեշտասէր՝ զգայնութիւն մը, չարահայտ, շնորհալի, անթոյն հեղնութեան մը հետ մերթ խառն այդ բանաստեղծութեանց կուտային ինքնայատուկ համ մը: Ան յետոյ սկսաւ, փոխանակ լիովին արտայայտելու քնարերգակը որ կայ իր մէջ եւ ըստ իս իր գրական անհատականութեան հիմնական ու լաւագոյն տարրն է, աւելի հետամուտ ըլլալ զարգացնելու իր հեղնական լաւը՝ գրքոյկով լոյս տեսած Աշուղ Շահագարի պէս երգիծական վիպակներու կամ լրագրաց մէջ երևցած բաղմաթիւ զուարճարանական կամ կճողական քրոնիկներու եւ պատմուածքներու մէջ: Երգիծական ձիրքը իրական է Պէշիկթաշլեանի մէջ եւ իր ուրոյն շեշտն ունի: «Աշուղ Շահագար»ը շիրիմ գործ մըն է, համեղ զուարթութեամբ մը ուռած. քրոնիկներուն մէջ կան որ սուր են, երգիծական գիւտերով լի. բայց Պէշիկթաշլեանի հեղնական գրականութիւնը իր թերութիւններն ունի. քիչ անգամ լուրջ է, ինչպէս էր գրեթէ միշտ Պարոնեանին եւ Ե. Օտեանին մօտ (որովհետեւ մեծ) երգիծարանները խորքին մէջ լուրջ են եւ ծիծաղը իրենց միջոցն է ամենէն ծանր հարցերուն

վրայ իրենց կարծիքը յայտնելու համար) . Պէ-
 շիկիթաշլեան յաճախ կատակարան մըն է աւելի
 քան խոկական երգիծարան . երկար է մերթ, չա-
 փազանց յորդ, աւելորդ ընդլայնումներով,
 կրկնութիւններով ծանրաբեռն, մինչ Պարոն-
 եան իր լաւագոյն գործերուն մէջ եւ Նրուանդ
 Օտեան գրեթէ միշտ՝ ա՛յնքան ժուժկալ են,
 խիտ ու զուսպ: Կողմնակալ է յաճախ, իր հեզ-
 նութիւնը հանրային երեւոյթներու հանդէպ
 արտայայտած է ընդհանրապէս մէկ ուղղու-
 թեամբ, մինչ Պարոնեան եւ Օտեան — ինչպէս
 երգիծանքի մեծագոյն վարպետները, Ռապէլ, Մոլլէն,
 Սերվանթէս, Վոլթէն, Սուիֆթ, Հայ-
 նէ, եւլն . — իրենց խառնուածքին ու աշխար-
 հայեացքին համեմատ որոշ ու շեշտուած հա-
 կակրութիւններ ունին, ուրեմն եւ իրենց սը-
 յաքներուն մասնաւորապէս թիրախ կ'ընտրեն
 որոշ ախպարներ, բայց ընդհանրապէս իրենց
 հեզնութիւնը կ'արձակեն ամէն ուղղութեամբ,
 մարդկութիւնն ամբողջ կը տեսնեն իր ակարու-
 թիւններով, արատներով, ծիծաղելիութիւննե-
 րով, եւ ոչ թէ միայն անոր մէկ հատուածը: Իր
 երգիծական էջերուն մէջ, Պէշիկիթաշլեան շատ
 յաճախ՝ փախկէզիսք մըն է, որ կը զուարճա-
 նայ իր սլաքներն արձակելով . ատոր համար է,
 որ իր հեզնարանական արտայայտութեանց
 մէջ՝ եթէ կան մերթ հատուածներ որ իրապէս
 երգիծական են — ինչպէս միթինկային բեմրա-
 սացի հոյակապ ծաղրանկարը զոր տուած էր
 Մեմֆի առաջին թիւին մէջ, — լաւագոյն էջերը
 անոնք են ուր քմայքը կը ախրէ, թեթեւ հեզ-
 նութիւն մը՝ քնարերգական թռչներու խառ-
 նուած, ինչպէս իր Աստուծոյ հանգիստը քմա-
 քերթուածը որուն առաջին մասը երեւցաւ
 Զուարթնոցի մէջ կամ իր Լուսին ու նշխարք
 պատմուածքը որ Պոսթընի Հայրեմիք ամսա-
 գրին մէջ լոյս տեսաւ:

Պէշիկիթաշլեանի հեզնարանական էջերու
 լաւագոյններէն հաւաքածու մը մեր այդ սեւի
 գրականութեան մէջ ինքնայատուկ ու մնայուն
 տեղ մը պիտի բռնէ անշուշտ, բայց չեմ կարծեր
 որ անոր առաջին կարգի արտայայտութիւննե-
 րէն նկատուի, մինչ իր սկզբնական շրջանի տա-
 ղաչափեալ բանաստեղծութիւններուն եւ մա-
 նաւանդ «Սիդոննա»ին եւ «Նարդոս»ին քնար-
 երգակը կոչուած է մեր քերթողական գրակա-
 նութեան մէջ առաջնակարգ տեղ մը գրաւելու:
 Անոնք որ չափազանց խրախուսեցին երգիծա-
 րանը Պէշիկիթաշլեանի մէջ, վնասեցին անոր
 էական ձիրքերուն լիակատար գարգացման, իր
 բուն կոչմանը հարապատ իրականացման: Ուսա-

նաւորը գրեթէ բոլորովին լքած է Պէշիկիթաշ-
 լեան, եւ ատիկա ցաւալի կը գտնեմ: Քնարեր-
 գակը հետու է անշուշտ իր մէջ երգիծարանին
 տակ ինդղուած ըլլալէ, քանի որ ան աւելի
 լայն ու հզօր թափով մը ի յայտ եկաւ «Սիդոն-
 նա»ին, «Նարդոս»ին եւ «Զիթենի»ին դաշնա-
 կաւոր արձակին մէջ . բայց բանաստեղծու-
 թեան գերագոյն ձեւը՝ տաղաչափուած քնար-
 երգութիւնն է . քնարերգական արձակի կայսրե-
 րէն մին, Շաթօպրիան, կը գրէր թէ մեծ բա-
 նաստեղծի մը քսան տողը ամենէն աղուոր ար-
 ձակի ամբողջ հատոր մը կ'արժեն: Պէշիկիթաշ-
 լեան իր հրատարակելի գործերու շարքին մէջ՝
 զոր կը ծանուցանէ, կը յիշատակէ իր բանաս-
 տեղծութեանց հաւաքածուն՝ իմ մեղքերս տիտ-
 զոսը տալով անոր . «Նրիտասարգութեան մեղ-
 քեր» կ'անուանեն իրենց կեանքի առաջին շըր-
 ջանին մէջ գրուած ոտանաւորները՝ անոնք որ
 տաղաչափեալ բանաստեղծութիւնը լքած եւ
 արձակին մէջ ընդ միշտ մխրճուած են: Ես պի-
 տի ուզէի որ Պէշիկիթաշլեան ոտանաւորը չլքէր
 ու ոչ միայն քերթողական արձակով, այլ մա-
 նաւանդ ոտանաւորով մեզի լիովին տար այն
 բոլոր երգերը որ կան իր հոգիին մէջ:

Երգիծարանը «Սիդոննա»ին ու «Նարդոս-
 »ին մէջ ինքզինքը մերթ կը զգացնէ, առաջին
 դերը թողլով սակայն քնարերգակին, համեմ մը
 աւելցնելով բանաստեղծական տաք ու յորդ
 գինիին որ այդ քերթուածներուն մէջ կը հոսի,
 իսկ Զիթենիին մէջ՝ ան չափէն աւելի տեղ բը-
 նել ուզելուն եւ մերթ լաւ որակով ալ չըլլալուն
 համար՝ վնասած է գործին:

«Սիդոննա»ն հնարուած պատմութիւն մըն
 է: Իր երկու հերոսները, Էմմանէլ եւ Սիդոննա,
 զաւակներն են Պէշիկիթաշլեանի ուղեղին: Քեր-
 թուած ին վերջերը, Էմմանէլ (որուն անունը
 արդէն Յիսուսի անուններէն մէկուն, Էմմանու-
 էլի, հետ խնամութիւն ունի) Աստուածորդւոյն
 ախպարին քիչ մը կը մօտենայ, անկից քանի
 մը դժեր փոխ կ'առնէ, նոյն իսկ Աւետարանով
 մեզի աւանդուած անոր խօսքերէն մէկ քանին
 կը խառնէ իր մտածմանց արտայայտութեան,
 բայց երբեք չի նոյնանար անոր հետ, տարբեր
 անձնաւորութիւն մըն է: Զայն եւ անոր կեանքը
 յղանալու համար, Պէշիկիթաշլեան որոշ չափով
 ուղղակի եւ խորապէս ներշնչուած կը թուի իր
 իսկ անձնական խառնուածքէն ու կեանքէն:
 Գեղեցկութեան (իր բոլոր ձեւերով) մոլեռանդ
 երկրպագու, արուեստի ու բանաստեղծութեան

տարբառենչ պաշտող, ազատութեան եւ սիրոյ անկաշկանդ պահմական Երջանիկ կեանքի մը անձնատուր՝ իր ամբողջ պատանութեան չըջանին, ան յանկարծ՝ մեր մեծ աղէտէն յետոյ՝ կուգայ կ'իյնայ Փարիզ, աղքատ, այս մեծաշուք քաղաքին ամէն տեսակի ճոխութիւններէն ու վայելքներէն ո եւ է չափով օգտուելու անկարող, իր հացը վասարկելու համար գործարաններու խոնաւ ստուերին մէջ տարիներով մտչելու ստիպուած . այդ երկարատեւ շարձարանքին գամուած իր հրափառ գեղամուրի եւ քնարերգակի խառնուածքն է որ երազած, յըզացած, դանդաղօրէն կազմած ըլլալու է, — իր շատ սիրած մէկ մեծ գրքին՝ Աւետարանին՝ վրայ ալ քիչ մը կը թնկելով, — Էմմանէլին եւ Սիդոնային հրաշագեղ պատմութիւնը . եւ երբ թէոզիկ զինք ազատեց այդ դժոխքէն՝ իր Տարեգրքին խմբագրութեան իբր օգնական զինք հրաւիրելով, անիկա, իր ազատութիւնը հաղիւ վերագտած, երկար ինքնազսպումէն գերազըրգուած զգայութեան մը եւ երեւակայութեան մը խելայեղ պոթկուծովը՝ նստած դրի առած է, երանաւէտ արբշիւ աշխատանքով մը՝ որ կը զգացուի գործին մէջ ծայրէ ծայր, շարձարանքի օրերուն մէջ իր մտքին խորը կազմուած այդ լուսաշող տեսիլը :

Պատմութիւնը կ'անցնի այն օրերուն երբ Հրեաները կը կարծէին թէ իրենց սպասած Մեսիային գալուտը մօտ էր :

Էմմանէլ այնուական ցեղէ հրեայ երիտասարդ մըն է . Եգիպտոս ինկած, աղքատ, իր ապրուստը ճարելու համար ամենէն տաժանելի աշխատանքները յանձն կ'տոնէ, կ'ըլլայ բեռնակիր, ծառայ, մշակ, ի վերջոյ մեծատուններու կառուցանել տուած ապարանքներուն մէջ իբր բանուոր կ'աշխատի Եգիպտոսի կիզիչ արեւին տակ հայելով : Ան գեղեցիկ է մարմնով եւ հոգով : Այդ դժնդակ կեանքին մէջ մարմինը կը հիւծի, կ'այլանդակուի, բայց հոգին աւելի կը գեղեցկանայ : Ան կը զգայ որ մարդկային տառապանքը բառնալու, ընկերական անհաւասարութեանց շարիքը ջնջելու համար մաքառիլը պիտի ըլլայ զերը որուն սահմանուած է : Պարագուրդի օրերուն կ'երթայ Աղեքսանդրիոյ ժատնադարանը՝ հին գիրքերուն մէջ թաղուելով « իր իմաստութիւնն ու գծադրութիւնը բազմացնել . . . » . ու մերթ բնութեան անհուն գիրքը կը ջանայ կարգալ, ծովուն եզրը նստած կ'երազէ միայնակ եւ իր էութիւնը կը խորացնէ, իր կոշմանը կը պատրաստուի, ու երբեմն իրեն կը թուի թէ իր անձը ծովուն վրայէն կը թռչի

կ'երթայ մինչեւ իր հայրենիքը, կը խօսի իր լծակից գծադր ժողովրդին, բաղմութիւններն իր ետեւէն կը քաշէ, եւ Իսրայէլի կորած թաղը կը վերադառնէ եւ դայն իր դուրսը դնելով՝ գերութենէն կը վերականգնէ իր ժողովուրդը :

Այդ գեղեցիկ առաջին գլուխը որուն հակիրճ ամփոփումն է որ տուի, շատ ճիշդ գծերով կը ներկայացնէ քերթուածին հերոսը՝ ինչպէս հեղինակը դայն յղացած է, — հրեայ յաւիտիական մը, ժողովրդասէր բմբոստ հոգի մը, կեղեքնալներու գատին ախոյեան մը դառնալ ձգտող եւ որ նոյն ատեն իր շղթայակապ ցեղին ազատագրիչն ըլլալ կ'երազէ : Միայն այդ գլխուն առաջին Ֆրագն է որ այս տիպարին հետ չի ներդաշնակուիր եւ արդէն իսկ Յիսուսը կը յիշեցնէ՝ « Անվաւեր ու սրբ մնացած զրոյցի մը եթէ ականջալուր ըլլանք, Էմմանէլ մեծ մարգարէի խոր ու խոնարհ կեանքին մէկ պատառը պատկերազարդուած պիտի տեսնենք » : Հրեայ « մարգարէ » ները Աստուծէ զրկուած մարդիկ էին : Անոր ներշնչումովը կը գործէին՝ ըստ իրենց հաւատքին ու խօսքերուն : Իսկ անոնց մեծագոյնը, Յիսուս, ոչ միայն Աստուծմէ զրկուած էր, այլ եւ, ինչպէս ըսի արդէն, ըստ Աւետարանին՝ Որդին էր Աստուծոյ, Աստուածութեան մաս կը կազմէր . « Էմմանէլ մեծ մարգարէ » անհնար է ըմբռնել առանց « աստուածային » տարրին, մինչ Պէշիկթաշիանի հերոսը մարդ մըն է պարզապէս, որ իր վերանորոգչի, ազատարարի առաքելութիւնը ինք իրմէ, իր հոգիէն, իր կեանքէն ու իր կարգացած գրքերէն ու բնութեան եւ մարդկային կեանքի վրայ խոհումներէն կը քաղէ :

Օր մը Փիւնիկեցի մեծահարուստ ու հրաշագեղ Սիդոնան, տիրուհին այն ապարանքին որուն շինութեան աշխատողներուն մէջ է Էմմանէլ, կուգայ այցելել աւարտելու մօտ շէնքը, կը տեսնէ Էմմանէլը, կը հրապուրուի անոր նայուածքին ու ամբողջ անձին խորհրդաւոր գեղեցկութենէն եւ կը հրամայէ որ դայն հանեն բանուորի կեանքէն ու բերեն իր մօտ ապրելու . « Գտայ շէնքիս մէջ աւելի գեղեցիկ շէնք մը, ու հոն կ'ուզեմ բնակիլ » : Ճարտարապետը կուգայ Էմմանէլին հազարգել տիրուհոյն հրամանը . « Վաղը ա'լ հոս պիտի չըլլաս : Վաղը երջանիկ բանուորութիւն մը կը սկսի քեզի համար : Այսպէս կը փափաքի մեր տիրուհին Սիդոննա : Աստուածները բանուորներու նման աշխատել են Սիդոննայի մարմինը կատարելագործելու համար : Իր մէջ պակաս մը կայ : Վաղը կ'երթաս պակասը յրացնելու » : Պակասը, երջանկութիւնն

է, սէրն է, սրտի կեանքն է, ու մտաւոր հայեացք մը աշխարհի վրայ: Սիդոննա յղբացած է աշխարհի բարիքներով, բայց չէ ճանչցած երջանկութիւնը. էմմանէլ զայն պիտի պարգեւէ անոր: Եւ քանի մը պերճ գլուխներ կը նուիրուին այդ երկու գեղեցիկ էակներու հրազոտ տարիանքին քնարերգմանը, ուր Աւետարանէն փարսախներով կը հեռանանք ու Երգ Երգոցի՞՞ րոցակէզ մարմներգութեան մէջ կը թաւալինք:

Հեշտութեանց ծոցին մէջ թէպէտ երանութեամբ արբշիտ, էմմանէլ չէ լքած սակայն իր երէկուան տաժանաշխատ բանւորի կեանքին ըմբոստ ու արդարապահանջ ձգտումները. ունի պահեր ուր կը տատայի այդ գեղիութեան կենցաղէն ուր բազմ գինք փոխադրած է յանկարծ, եւ Սիդոննա կը զգայ որ անոր մէջ «բանւորէ աւելի մէկը կ'ապրի, սովորական մեծերէ աւելի մեծ», կը տեսնէ մերթ անոր «ցատումները» եւ «աւելի քան պաշտելի կը գտնէ զայն այդ ցատումներուն մէջ»: Եւ օր մը — կը մօտենանք նորէն, տարտամօրէն, Աւետարանի Յիսուսին յնջոյքի մը մէջ զոր կուտայ Սիդոննա, երբ բաքոսատօնը կը դառնայ սանձարձակ ու հեթանոսական ապականեալ վայելամոլութիւնն իր ծայրայեղութեան կը հասնի» («խենչէ ծերունիներ թարմաթարմ աղջիկներու հետ բաստեռուքներու վրայ կը տապլտկին, երիտասարդներուն մէջ Սողոմբ կը միայ զարշահատութեամբ, եւլն») , էմմանէլ, զգուանքէն մոլեկնած, պատէն կախուած որոտրական խարազան մը կ'առնէ ու կը շահեցնէ կոչնականներուն վրայ, որ սարտափահար կը ցրուին, եւ ինք քղանցքովն աչքերը փակելով կը հեռանայ: Տեսարանը ուժեղ պատկերացուած է: Սակայն ատիկա չ'արգիլեր էմմանէլը նորէն թաղուիլ Սիդոննայի իրեն շնորհած շտայլ ու մեզկ կեանքին մէջ, համազամներու, օշարակներու, մետաքսներու, խունկերու, սակիներու, ազամանդներու, եւ «չրթունքներու ամենէն խորունկէն քաղուած երկար համբոյրներու» արբեցութեան անձնատուր, — որովհետեւ մարդը, նոյն իսկ յեղափոխական, դադափարի մարտիկ, երբ մարդակերպ Աստուած մը չէ ինչպէս Աւետարանին խորհրդանշանական մեծ գէմքը, հակասական էակ մըն է:

Եւ անա օր մը էմմանէլ կ'ուզէ գիտնալ Սիդոննայի ամբողջ անցեալը, եւ Սիդոննա կը

պատմէ իր կեանքը մինչեւ էմմանէլի երեւումը, — կեանք մը արիւնով, վայրագութեամբ, արտփանքով, ոճիւրով, մարմնական խելայիլ վայելքներով եւ հոգիի բացարձակ պարտադրութեամբ ծանրաբեռն: Այն բոլոր էջերն ուր այդ ինքնակենսագրութիւնը կը թաւալի, ինչպէս եւ անոնք ուր յետոյ Սիդոննայի ազախինը, Անա, կը պատմէ անոր վերջին մասը (Պարմիրայի մէջ), հոյակապօրէն հօօր ու գունավառ որմնանկար մըն են, Սալամպօի ու Ս. Անտոնի փորձութեան Ֆլուզրին արժանի, եւ մեր դրականութեան ամենէն մեծարժէք հատուածներէն մին պիտի մնան: Հոտ, զրեթէ ծայրէ ի ծայր, հեղինակը, հեռու Աւետարանէն, Աստուածաշունչէն, և ուէզ գրքէ, անձնատուր իր երեւակայութեանն ու տաղանդին, յղացած է հեթանոս հին դարերու արիւնաղանդ տուփանքի, շարագործ ու յիմարեցուցիչ մարմնական գեղեցիկութեան մեծ պատկեր մը եւ զայն վարպետի վրձինով իրագործած է:

Այդ ընդարձակ կենսագրութեան միայն մէկ հակիրճ հատուածին մէջ, էմմանէլը կ'ընդերեւայ՝ Յիսուսի՝ աստուածորդի Յիսուսի՝ ցուքով մը: Սիդոննա, այն ատեն տասնվեց տարեկան պարմանուհի, եւ իր տարիտուր բնակալ Ամնաղամը, գերեվաճառէ մը կը գնեն «հրեայ սիրուն տղեկ մը» (աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել «պատանի մը», քանի որ տասնհինգ տարու է եղեր արդէն՝ ըստ վիպողին) եւ անոր մայրը: Սիդոննա կը սիրահարուի այդ պատանիին՝ պիղծ սիրով մը. Ամնաղամ կը նախանձի ու գեռատի Հրեային կեանքը վտանգի մէջ կ'իյնայ. վերջապէս Սիդոննայի աղաչանքին վրայ՝ Ամնաղամ յանձն կ'առնէ զայն զրկել Աղեքսանդրիա անոր մօրը երբեմնի տիրոջ՝ «Արարատ աշխարհի նախկին նախարար Ասոմ»ին մօտ. ու երբ Ամնաղամ, ուզելով իմանալ թէ ո՞վ է այդ պատանին, կը հարցաքննէ զայն, ան կուտայ հետեւեալ խորհրդաւոր պատասխանները. «Յուզայի երկրէն եմ... Երուսաղէմէն... Դաւթի թոռ... սենիմ եղբայրներ բազմաքիւ... (հայրս) անմահ է... ամէն տեղ է... Բափաւելու տեղ չունի, ու նամբաները իմով լեցուն են... Մարդերն են որ կը թախտին եւ չեն գտներ ուղիղ ճամբան... Մօտ է արագողին կանչը»: Այս խօսքերն ըսող պատանին, որ ինքզինքը որդի կը զգայ «աշխարհը լեցնող անմահ Հօր» եւ որ արդէն իսկ մարդարէի մը, նախտասամանուած մարդու մը պէս կը խօսի, էմմանէլն ինքն իսկ է եղած, եւ սակայն քեր-

Թուածին մեծագոյն մասին մէջ անիկա իբր այդ բնաւ չ'երեւար: Վերջերն է միայն, որ վիպողը այդ պատկերին կը ձգտի զայն մօտեցնել:

Սիդոննա կ'աւելցնէ թէ «ան (այդ երբեմնի հրեայ պատանին) իմաստուն էր և բարի, իրեն (Սիդոննային) բեր էր թէ մեղքի ճամբաներուն վրայ փառքով կը շրջի, բայց ուրիշ կեանքի մը մէջ թշուառ պիտի ըլլայ, տասը պատուիրաններ բեր էր իրեն եւ մեծ Աստուծոյ մը մասին ապշեցուցիչ խանդավառութեամբ ճտուեր էր, կանխահաս իմաստութեամբ օժտուած էր եւ կեանքը կը ճանչնար հազար տարի ապրողի մը պէս»: Ու կը յայտնէ թէ անջինջ պահած էր մտքին մէջ յիշատակն այդ պատանւոյն «որուն մէջ ճառագայթ մը կար» եւ ամէն տեղ փնտրած էր զայն ... ու հոտ յանկարծ կ'մտնէր երեւան կը հանէ թէ ինքն իսկ էր այդ պատանին:

Այս բոլորը շատ ազուր է, բայց չի ներգաշնակուիր կ'մտնէլի տիպարին հետ՝ ինչպէս զայն հեղինակը ցոյց տուած է մեզի՝ քերթուածին սկիզբէն մինչև այդ հատուածը: Բերթուածին մեծ մասին մէջ, կ'մտնէլ ոչինչ ունի միտիքական, ոչինչ՝ աստուածորդիական. Յիսուսեան դէմքին մէկ երանգը կուզայ մերթ բուն գոյնին - զուտ մարդկային գոյն - խառնուել, բայց ոչ նոյնանալ. այդ խառնուրդը կ'մտնէլի մէջ արուեստական կը թուի. Աւետարանին Յիսուսը՝ իր հրաշալի ծնունդէն սկսեալ մինչև իր հրաշալի յարութիւնը, իր բոլոր արարքներուն մէջ, «Աստուածորդի» է, խորհրդաւոր գերերկրային էակ՝ միտիքական առաքելութեամբ մը աշխարհ եկած, ան իր գաղափարական յղացմանը մէջ արամարանական է եւ վերին կեանքով մը կենդանի:

Իր կեանքը պատմելէ յետոյ, Սիդոննա կ'ուզէ որ կ'մտնէլ ալ իրենը պատմէ. բայց ան կը խուսափի եւ կը պատասխանէ՝ «Օր մը, բոլոր աշխարհի հետ, դուն ալ կ'իմանաս իմ կեանքը»: Նորէն հոտ Յիսուսեան կերպարանք մը կը զգենու կ'մտնէլ, կամ կ'ուզէ զգենու: Արդէն իսկ կատարուած արարքները չենք զգար մարդարէի վայել այդ խօսքին մէջ, հեղինակը այդպիսի բան մը մինչև հոտ ընդնշմարել իսկ չէ տուած: Իր կեանքը մինչև հոտ. անկից ուրիշ բան չենք գիտցած բաց ի իր բանւորի շարչարանքէն, իր գաղափարապաշտ ըմբոստ մտքի պայքարատենչ երազներէն ու Սիդոննայի գրկին մէջ երանաւէտ թաւալումներէն. թերեւս

կ'ակնարկէ այն կեանքին զոր կը բազմայ ունենալ, զոր պիտի ունենայ վաղը ...:

Եւ արդարեւ, յանկարծ հրաժեշտ կ'առնէ Սիդոննայէն ու Թերէ կ'երթայ «ուսանելու»: Ազգեցութեանը տակ կ'մտնէլի որուն մէջ՝ իր պատանութեան դէմքին ոգումէն յետոյ՝ գաղափարապաշտ պայքարողը կը թուի զարթուել, ածիլ, ու գերակշռել, Սիդոննա կը սկսի փոխուիլ, բարձրանալ դէպ ի մտաւոր խոնարհ մը: Արդէն իսկ իր ինքնակենսագրութեան վերջերը, կ'մտնէլ, տեսնելով որ Սիդոննա զղուանքով ու սուկումով կը պատմէ իր ահաւոր անցեալը, կը գոչէ՝ «Սիդոննա, եկուր քեզի հետ միանանք, ազատելու քեզ եւ ուրիշները»: — Ո՞վ, հա՞յրդ, մա՞յրդ, եղբա՞յրներդ»: — Ո՞չ, անոնք ամենքը իրենց հայրենիքն ունին, ազատեմք բոլոր հայրերը, մայրերը, եղբայրները»: — «Ազատե՛նք, կ'մտնէլ, խօսէ՛, խօսէ՛ միայն»: Կ'մտնէլ կ'ուզէ սկսիլ իր մարդկային ազատարարի երազը գործադրել, եւ կը ցանկայ ու կը յաջողի իր սիրած կիներ, Սիդոննան, քաշել իրեն հետ, իրեն գործակից դարձնել անոր զեղեցկութիւնը, անոր հոգեկան ուժը, անոր ունեցած ամբողջ բարոյական ու նիւթական զօրութիւնները: Ու Սիդոննա, նոր ու բարձրագոյն անձնաւորութեան մը զարթումը զգալով իր մէջ, կը հաւանի որ ան հեռանայ պահ մը եւ երթայ Թերէ՝ իր գործիչի զէնքերը նորանոր ուսումնասիրութիւններով զօրացնելու:

Թերէէն դարձին, կ'մտնէլ այլ եւս ձեռք կը զարնէ գործի. ու կը տեսնենք որ հոտ նորէն, պահ մը՝ կը յիսուսանայ, հրաշքներ իսկ գործելով, բայց Յիսուս մը որուն ոգին շատ տարբեր է Յիսուսի ոգին: «Երջեցաւ՝ Սիդոննայի հետ միասին՝ Տիրերիոսի ընծայած հողերուն մէջ: Բոլոր այդ տարածուն գետինները առաջարկեց բաժնել ազգատներուն: Սիդոննա զմայլելի համակերպութիւն մը միայն ցոյց տուաւ: Կ'մտնէլ շատ խանդավառուեցաւ ու սկսաւ գործի. հաւաքեց բոլոր կաղերը, կոյրերը, հաշմանդամները, որբերը, այրիները, խեղճերը, զժրաղգները, ու լեցուց այդ հողերուն մէջ: Թշուառներն այնքան շատ էին որ ահագին հողերը քիչ եկան: Կ'մտնէլ չյուսահատեցաւ սակայն, նոյն առաջարկը կրկինց ուրիշ հողատէրերու: Անոնք զինքը վստայեցին: Այն ժամանակ կ'մտնէլ սաստիկ բարկացաւ: Ազարակատէրի մը ամբողջ գինին ջուրի, հասկերը փուշի եւ հողը աւաղի փոխեց: Ուրիշ շրջալսի մը աչքերը կուրցուց, երբորդ մը հաշմանդամ ըրաւ: Չորրորդ մըն ալ այդ օրերուն

մեռաւ: Էմմանէլ դնաց ողջնցուց մեռելը, բացազանչելով:

— Ապրէ՛ ու տառապէ՛ բորբոսութեամբ: Սարսապի ինկաւ շրջակայ հողերուն մէջ»:

Ակներեւ է որ վերելի հատուածով պաակերացուած յեղափոխական գործունէութեան առաջին մասը եթէ մարդ մը կարող է կատարել, երկրորդ մասը (որ հրաշքներու շարք մըն է), մարդու կերպարանք զգեցած Աստուծոյ մը համար միայն հնարաւոր է: Քանի մօտենանք քերթուածին վախճանին, պիտի տեսնենք Էմմանէլի հողեղէն անոնական զեղեցիկ դէմքին եւս քան զեւս խորապէս եւ անճշգորէն) շիթուելը Յիսուսի լուսեղէն, զուտ հողեղէն, «աստուածային» կերպարանքին հետ:

Յետոյ, Էմմանէլ բանալ կուտայ Սիդոննայի ապարանքին կնքուած դանձասենեակները, լի անսպառ եւ ամենազգի հարստութիւններով, ծախել կուտայ բոլորը, եւ գոյացած հսկայական գումարով Սիդոննայի հողերուն վրայ կառուցանել կուտայ մեծ քաղաք մը, զոր կ'անուանէ «Նոր Մեսրայիմ»: Հոն շինել կուտայ «համանման տուներ», ուր կը բնակեցնէ խեղճերը զոր կը հաւաքէ եւ գերիները զոր կ'ազատագրէ, անոնց ամէն մէկուն դրամ կը բաշխէ եւ աշխատանքը պարտաւորիչ կը դարձնէ ամենքին, մեծին ու սղախիկին, այրերուն ինչպէս եւ կիներուն, վեց օր աշխատանք, շաբաթ օրը հանգիստ. կը հիմնէ նաեւ «Էլուհիմ» հիւանդանոցը, «Էլի»ի ազբիւրները եւ «Մօյիզ»ի կեղբոնական հրապարակը. «կը հրաւիրէ տաղանդ եւ աղնուլի: ունեցող զանազան գիտուններ, արուեստագէտներ, արհեստաւորներ, ստանին կենսունակութեան եւ շէնութեան համար»: Ու այդ ազատագրուածներու «հողին հարստութեան համար» կը հիմնէ Ագոնայի տաճար, «միմիայն բնակութեան համար ճշմարիտ ու կենդանի Աստուծոյ»: Մայրայեղ, գրեթէ անիշխանական, ընկերվարական մըն է, որ կը գործէ եւ կը ջանայ իրականացնել իր բժրոստ մտքին երազը. բայց եւ Հրեայ մը, որ իր ճշեւալ եւ մեծ ցեղին համար սէր ու յարգանք ունի եւ անոր աւանդական խոշոր դէմքերուն անուններովը կը մկրտէ իր հիմնած ազատագրական «համամարդկային» քաղաքը. ու նաեւ, բան մը որուն պատրաստուած չէինք քերթուածին մինչեւ ցարդ ունեցած պարունակութենէն, — բաց ի պատանի Էմմանէլին հակիրճ հատուածէն, — առտուածապաշտ մըն է, Մովսիսական հաւատացեալ մը, որ «Ագոնայի (Եհովայի), միակ կենդանի

ու ճշմարիտ Աստուծոյն, տաճարը կը կանգնէ հողիներու հարստութեան համար»:

Թէ ենչպէս կը յաջողի իրագործել այս բոլորը, միայնակ, առանց ո եւ է իշխանութիւն, ո եւ է հաւաքական ուժ ունենալու, օտար մեծերկրի մը, եգիպտոսի մէջ, ուր բռնակալ եւ զօրեղ կառավարութիւն մը կը տիրէ, առիկա յայտնի չէ, — եւ չենք կրնար ալ զայդ մեղադրել հեղինակին, որուն գրածը ամէն բանէ առաջ խորհրդանշանական զեղեցիկ հեքեաթ մըն է ուր քմայքն է իշխող տարրը:

Այս չէ սակայն բոլորը, Էմմանէլ շաբաթ օրերը իր ազատագրածները կը հաւաքէ հրապարակը, սրպէս զի «Իր բանքը» լինէ: Մարգարէ դարձած է հիմայ. ու այդ մարգարէն մերթ բոլորովին Յիսուսի պէս կը խօսի, Աւետարանին մէջ Յիսուսի վերագրուած խօսքերէն մաս մը գրեթէ բառ առ բառ կը կրկնէ. «Երանի՛ աղքատներուդ . . . ճշմարիտ ու միակ Աստուածը որ երկինքն է, ձեզի համար բացած է իր թագաւորութեան դուռը: Աւելի դիւրին է ուղտը ասեղին ծակէն անցնել քան հարուստը Աստուծոյ թագաւորութեան դռնէն: Չի կրնար հարուստը ծառայել Աստուծոյ, քան զի ան ըստրուկ է մամոնայի: Չի կրնար ծառայ մը ծառայել երկու տէրերու: Ի՞նչ կը շահի մարդ եթէ բոլոր աշխարհը շահի եւ իր անձը կորսնցնէ . . .»: Բայց եւ անմիջապէս յետոյ կ'ըսէ բաներ զոր Յիսուս երբեք չէ ըսած եւ զոր ճշմարիտ Յիսուսը չէր կրնար ըսել՝ «Աստուծոյ տան մէջ պոռնիկները, մաքաւորները եւ դեռ շատ մը մեղաւորներ կրնան մտնել, սակայն մէկ հարուստ չի կրնար մտնել, քանզի հարուստը չունի, խողի եւ զեւի ցեղէ է . . .: Ճըշմարիտ, ճշմարիտ կ'ըսեմ ձեզի, ան որ կը կողոպտէ հարուստը՝ աղքատները երջանկացնելու համար, անիկա մեղաւոր չի համարուիր Աստուծոյ զատաստանին առաջ: Աւազակներէն ու գողերէն խլելով որր մը կամ այրի մը եւ կամ հիւանդ մը, թշուառ մը երջանկացնողը Արքայութեան մէջ տեղ ունի: Ու ճշմարիտ կ'ըսեմ ձեզի, Աստուծոյ համար չի կան աւելի ահաւոր սճրագործներ ու սրիկաներ քան հարուստները: Բոլոր հրէշները կրնան ներում գտնել բաց ի հարուստներէն: Սպաննեցէ՛ք զանոնք:» Ասոնք մարդկային ընկերութեան ընդվզեցուցիչ անհաւատարմութենէն կատարած անիշխանականի մը խօսքերն են, բայց այդպէս խօսողը Աստուծոյ անունը չի խառնիր իր խօսքերուն. ամէն պարագայի մէջ, Յիսուսի վարդապետութեան սգւոյն բոլորովին հակառակ

են ասելութեան այդ ճիշերը, գողութեան ու սպանութեան այդ հրաւերները. Յիսուս երբեք չէ քարոզած ասելութիւն, նոյն իսկ չարին, ոճրագործին, շահագործողին, բռնակալին դէմ, ոչ ալ հարուստին. ան քարոզած է արհամարհանք այդ «աշխարհային» պիղծ ուժերուն հանդէպ, միայն ճշմարիտ ուժը, միակ իրական հարստութիւնը՝ իրեն համար՝ հոգեկանն ըլլալով. ան քարոզած է գերազանցութիւնը ազգատութեան, քարոզած է երանութիւնը պարզ ու խոնարհ կեանքին որ կ'առաջնորդէ մարդը դէպ ի դուտ հոգեկան պայծառ անբիծ կեանքի վերելքը, քարոզած է սէր, ներում, բարութիւն՝ ամենուն համար, քարոզած է սիրով բուժում մարդկային չարիքներուն:

Եղիպտոսի մեծատունները, այդ փորձանքմարդուն կատարած գործերէն ու մանաւանդ քարոզած զրգօրիչ գաղափարներէն վրդոված, իրենց տունը կը փակուին, եւ դաւազիրներ մէջտեղ կը ձգեն իմամանէն սպաննելու համար: (Կառավարութիւնը միշտ բացակայ է այս պատմութեան մէջ):

Իմամանէլ կծիկը կը դնէ, եւ հոս, վտանգի պահուն ասնող քալող «ազատարար»ը իր անատնական փարմունքով՝ բաւական տգեղ է: «Որոշեց մեկնել հեռուոր երկիր մը ժամանակաւորապէս՝ աստմնասիրութեան մը համար: Իր ճամբորդելու փափաքը պահանջի փոխուած էր: Հետաքրքիր էր նաեւ գիտնալ թէ իր բացակայութեան ժամանակ Մեսրայիմցիները ի՞նչ վարք ու բարքով պիտի ապրէին»: Սիդոննա կը պաղատի որ զինքը հետը տանի, իմամանէլ կը մերժէ եւ իր սիրած կիներն ալ վտանգին մէջ միամիտակ ձգելով՝ կը մեկնի: Ասիկա անվայել է ոչ միայն Աստուծոյ անունով խօսող մարգարէի մը, այլ նոյն իսկ պարզ յեղափոխական գործիչի մը: Աւետարանին Յիսուսը ճիշդ հակառակը կ'ընէ. որոշապէս տեղեակ ըլլալով հանգերձ իրեն սպաննացող վտանգին, ան իր պայքարի դաշտին վրայ կը մնայ անվկանդ, կը շարունակէ իր գործը, եւ կը խաշուի. որովհետեւ ան գիտէ թէ նահատակուելով է որ իր գաղափարը յաղթական պիտի դարձնէր:

Հոս Սիդոննան է որ իր բարոյական բարձրացման ու գեղեցկացման մէջ կը յառաջդիմէ: Լպիրը ու հարուստ երիտասարդներ կուգան իրեն՝ գանձեր ատաջարկելով դարպասել. կը վստահ գանձեր: Գիտունները, բժիշկները, երաժիշտները զոր կը հրաւիրէ, զինք գրաւելու հետամուտ կ'ըլլան. անոնք ալ դուռը կը դնէ: Իմամանէլին դէմ նեղացած է (եւ ի՞նչքան իրա-

ւամբ) զինք «կիսալքած» ըլլալուն համար. կը սփոփէ ինքզինքը՝ երաժշտութեան ու երազին ապաստանելով: «Սուրբ հեթանոսահի մը դարձած է»: Բայց կը տեսնենք որ հարազատ աշակերտ մը չէ իմամանէլին, որովհետեւ ինքը յանկարծ կ'երեւայ այնպէս ինչպէս պիտի ուզէի որ իմամանէլը եղած ըլլար քերթուածին մէկ ծայրէն միւսը եւ ինչ որ ան չէ բնաւ քերթուածին վերջին մասին մէջ: «Կը հաւատար իմամանէլի գործերուն ազնուութեան: Կը հաւատար ոչ թէ կրօնական, այլ մարդկային, իրական իմաստով: Ծատ բան չէր ըմբռնէր իմամանէլի քարոզած Եհովայէն ու Մօյսիկէն, իրեն համար կրօնքները փասակար, դրեթէ աւելորդ էին: Չէր ուզեր որ բարոյական գեղեցկութիւնները գեակուէին խախտու հիմերու վրայ: Չէր հակաճառած ասկայն իմամանէլի հետ, անոր հանձարին բացատիկ հանդամանքը յարգելով եւ անոր հրաշքները տեսնելով. Սիդոննա Սէր էր, իմամանէլ Վրէժ»: Այս բոլորը շփոթ է, հակասական: Քիչ յետոյ պիտի տեսնենք որ երկուքն ալ «կը ներեն» զիրենք սպաննելու համար իրենց վրայ յարձակող դաւադիրներուն, եւ առաջին «կը ներեմ» ըսողը իմամանէլն է . . . Սիդոննա, այլափոխուած, սրբացած, Սիդոննան պարզուկ, շափաղանց պարզուկ գաղափար մըն ալ ունի բնկերական հարցի լուծման մասին. «Սիդոննայի համար, տիրոջ ու ծառայի խնդիրը հասարակ ազնուութեամբ կարելի էր լուծել: Ընչդ էր որ տիրոջ ու ծառայի մէջ հեռուորութիւնը մեծ էր: Հարկ էր որ տէրերը իջնէին քանի մը աստիճան վար ու ծառաներուն թոյլ տային Էլնել քանի մը աստիճան վեր, ու ամէն կեանք տանելի կ'ըլլար»: Սիդոննայի ուղածը եղած է այսօր, բայց ընկերական հարցը ասով չէ լուծուած: Իսկ թէ իմամանէլը ի՞նչ կ'ուզէ, յայտնի չէ: Յիսուսի վարդապետութիւնը որոշ է, «ոչ տէր, ոչ ծառայ, բոլոր մարդիկ հաւատար, բոլորն ալ Աստուծոյ որդի»:

Իմամանէլ ժամանակ մը վերջ կը դառնայ, «հոգևով մարմնով յեղափոխուած»: Ի՞նչպէս յեղափոխուած, հեղինակը չի ճշգրտ: Եւ եթէ այժմ «յեղափոխուած է», առաջ՝ երբ յեղափոխական մարգարէի գործեր կը կատարէր, «հասուն» չէ՞ր ուրեմն դեռ: Սիդոննա, հիւժուած, անկողին ինկած է. իմամանէլ կ'իմանայ որ «իր բաժնած հոգեբուն վրայ ապրող սղորմէկիները գազանացած էին եւ կը կեղեքէին ուրիշ թըշուսաներ, սրահելով գերիներ, իմամանէլի անունով սճիրներ կը գործէին, եւ ամէն տեղ, ամէն

ատեն գինի ու արիւն կը խմէին», թէ «յարձակած էին մեծատուններուն վրայ, անոնց ինչքը կողոպտած էին եւ յետոյ իրարու վրայ յարձակած էին», թէ «սրտնկութիւնը, շուայտութիւնը եւ աննախընթաց թշուառութիւնը կ'այրէին այդ նոր ոստանը որ Սողոմ մը դարձած էր ...»: — «Սիրով, կ'ըսէ Սիդոննա, միայն սիրով կարելի է քիչ մը բարեփոխութիւն յուսալ: Որք, վրէժը, ասկէ տարբեր պտուղ չունին տալիք: «Ասոր վրայ, էմմանէլ, այժմ ինքք Սիդոննային աշակերտ դարձած, կը հառաչէ»: Այո', Սիդոննա, սիրով միայն ... Այո', Սիդոննա, սէ'րը միայն...»: Անհունութիւններով հեռու ենք Աւետարանին Յիսուսէն, որ կիւներէն չի սորվիր քարոզը սիրոյ, քանի որ ինք ուրիշ ոչինչ է բայց եթէ Մէրն խել, զերպոյն Սէրը: Քերթուածին այս վերջին մասերը զգալապէս թոյլ են, — եւ թոյլ են որովհետեւ հեղինակը իր գլխաւոր հերոսին հոգեկան անձնաւորութիւնը միանգամ ընդ միշտ որոշ տեսած եւ զայն իր բնական տրամաբանութեան համեմատ զարգացուցած չէ:

Մեծատունները կ'իմանան էմմանէլին վերադարձը, կուգան պաշարել զայն իր տան մէջ: Ան, Սիդոննան գրկած, փողոց կը նետուի. կը քարկոծեն զիրենք. «Կը ներեմ ձեզի, կ'աղաղակէ էմմանէլ, կը ներեմ եթէ նոյն խել զիս սպաննէք»: Յետոյ միասին կը կրկնեն. «Կը ներենք ձեզի»: Բայց անոնք չեն ներեր, եւ յարձակումը կը շարունակեն: Այն ատեն հրաշքը նորէն կը միջամտէ, սուր բարձրացնողները իրենց սուրով իրար կը խոցեն, էմմանէլ ու Սիդոննա յանկարծ աներևոյթ կը դառնան, որով եւ կարող կ'ըլլան հեռանալ այդ տեղէն: Սիդոննա կը մեռնի, էմմանէլ եւ Անա կը թաղեն զայն, եւ էմմանէլ ճամբորդական պիտոյքները ազախին Անայէն ստանալով կը մեկնի: Կը վերադառնենք զինքը՝ քերթուածին վերջին գլխուն մէջ՝ Յոսպէ օտք դրած, Դաւթի հայրենիքին հողուն վրայ: Հոտ, նորէն կը մօտենանք Աւետարանին (Ինչքան անկից հեռու մնալով սակայն ...): Հողակոյտի մը վրայ կանգնած, միայնակ, բայց որպէս թէ իր զէմը մարդերու անհամար բաղձութիւններ ունենայ, էմմանէլ ճառեր կը սկսի խօսիլ (Յիսուս իրական բաղձութիւններուն առջեւ կը խօսէր եւ միմազ եղած ատեն կը խոսար): յետոյ կը հանդիպի ոչխարներու հօտի մը եւ քանի մը հովիտներու, որ զայն էլիս մարդարէն կը կարծեն. կը խօսի անոնց եւ կը կրկնէ գրեթէ բառ առ բառ Աւետարանի Յիսուսին խօսքերը. «... Թէ որ մէկը

ծարաւի է, թող ինձի դայ ու խմէ ... Ես աշխարհի լոյսն եմ, ու ձեզի կուգամ ... Ան որ զիս զրկեց, ճշմարիտ է: Զիս զրկողը իմ հետ է: ... Ով որ իր անձը կը բարձրացնէ, պիտի խոնարհի, եւ ով որ իր անձը խոնարհեցնէ, պիտի բարձրանայ... սիրեցէք, սիրեցէք միշտ միմեանց...»: Այդ, ասոնք դէշ կը հնչեն ու պաղ տօգաւորութիւն կ'ընեն վերջին էջերուն մէջ քերթուածի մը, որուն մեծագոյն մասին մէջ կը տիրէ ազատասէր, գեղասէր, հեշտասէր, հեթանոս սգի մը որ Աւետարանինը չէ: Զենք կրնար հաւատալ որ Ան զրկած ըլլայ էմմանէլը, չենք կրնար նոյն խել հաւատալ թէ էմմանէլ գէթ համոզուած ըլլայ որ Ան է զինք զրկած, քանի որ ամբողջ այս պատմութեան ընթացքին Ան չ'երեցաւ երբեք, ու էմմանէլը զԱն միշտ իր վերեւ, իր մէջ զգալը ցոյց չտուաւ:

«Ու ճանապարհորդը, կ'ըսէ բանաստեղծը՝ վերջացնելու համար իր քերթուածը, մաս հօտին մէջ, կանգ առաւ ոչխարներուն ճիշդ մէջտեղը, ու թեւերը բացաւ: Անիկա ամպածովի մէջ կանգնած լուսասխնի մը պէս էր: Անիկա նման էր Մեսիային: Հովիտները սրինդ կ'ածէին ու ճանապարհորդը կուլար»:

Ինչքան աւելի գեղեցիկ ու ներդաշնակ պիտի ըլլար այս քերթուածը, որ՝ հակառակ այն թերութեանց զոր մասնանիշ ըրի՝ մեծ գեղեցկութիւններով լի է, եթէ հեղինակը Յիսուսը հանդիստ ձգէր իր խորախորհուրդ ու մաքուր մեծութեան մէջ եւ պատմէր անխառն պատմութիւնը իր սկզբնաբար յղացած կենսասէր ու գեղապաշտ, արդարածարաւ ու ըմբոստ աշխարհիկ յեղափոխականին:

Նոյն շփոթութիւնը կը գանենք Պէշիկ-Թաշլեանի նոր լոյս տեսած հատորին երկու քերթուածներուն, «Նարդոս»ին եւ «Զիթենի»ին մէջ:

«Նարդոս»ին մէջ նոյն ինքն Աւետարանին մէկ դրուադն է — Յիսուսի եւ Մարիամ Մագդաղենացիի պատմութիւնը — բոլորովին նոր ըմբռնումով մը ընդլայնուած: «Զիթենի»ն Յիսուսի կեանքին վերջին մասն է, հեղինակին մասնաւոր տեսիլին համեմատ պատմուած:

Ինարեքդական հրաշալի գեղեցկութիւններ կան «Նարդոս»ին մէջ, որոնք դժբաղդաբար արատաւորուած են այն հիմնական սխալէն որ հօն, աւելի եւս ծանր կերպով քան «Սիդոննա»ի մէջ, գործուած է:

Յիսուսի ոտքերն օծող կնոջ պատմութիւնը Աւետարանին մէջ ճիշդ ներհակ բնոյթն ունի անոր զոր Պէշիկթաշլեան տուած է իր Մերիէմին պատմութեան: Աւետարանին «Մեղաւոր կինը» պոսնկական ինքնավաճառ կեանքով մ'ապրած ու այդ մեղքի կեանքէն զրուած կին մըն է որ կուգայ, Յիսուսէն, հրաշագործ գերմարդկային էակէն, խնդրել որ մաքրէ, բարձրացնէ զինքն իր անկումէն, մինչ Պէշիկթաշլեանի Մերիէմը տիրական գեղեցկութեամբ անյայտ ասփամոլութեամբ հօրը էգ մըն է, որ կ'ուզէ իր հմայքին ենթարկել, իրն ընել, վայելել արաստովոր մարդ մը որուն տոջեւ լսեր է թէ ամենքը կը խոնարհէին, ու իր նպատակին կը հասնի:

Մարկոսի աւետարանին մէջ այդ պատմութիւնը կը գտնենք համառօտ ու կիսաա, կնոջ մը բուրբանուէր պաշտումն ու մեծարանքն առ Փրկիչը: Ահա թէ ինչպէս կը ներկայացնէ զայն Մարկոս. «Ու երբոր ինքը Բեթանիա էր, բորոտ Սիմոնին տունը սեղան նստած, կին մը եկաւ որ շիշ մը պատուական թանկագին նարդոսի իւղ ունէր, եւ կոտրեց այն շիշն ու իւղը անոր գլխուն վրայ թափեց: Եւ կային սմանք որ կը դժուարէին ու կ'ըսէին՝ «Ի՞նչու համար եղաւ այս իւղին կորուստը: Քանզի ասիկա երեք հարիւր դահեկանէն աւելի կրնար ծախուիլ ու աղքատներուն տրուիլ»: Եւ սատիկ կը յանդիմանէին զանիկա: Բայց Յիսուս ըսաւ. «Թող տուէք ատոր, ի՞նչու անհանգիստ կ'ընէք ատիկա, բարի գործ մը գործեց ինծի: Ինչու որ աղքատները ամէն ատեն ձեր հետն ունիք, ու երբոր ուզէք, կրնաք անոնց բարիք ընել, բայց զիս ամէն ատեն չունիք: Ատիկա ինչ որ ունէր՝ տուաւ, իմ մարմինս օծեց իմ թաղմանս համար: Ըջմարիտ կ'ըսեմ ձեզի, թէ ամբողջ աշխարհի մէջ՝ ո՛ւր որ այս աւետարանը քարոզուի, ատոր ըրածն ալ պիտի խօսուի՝ իրեն ի յիշատակ:» Ետ հակիրճ է հոս պատմութիւնը, եւ անկատար. ու եւ է կին մըն է զերսկատարը, որուն անունն իսկ չէ յիշուած, որուն անցեալը չէ ոգուած, որուն այդ ժեսթին բուն նպատակը իր ամբողջութեամբ չէ ցոյց տրբուած. հոս միայն կը տեսնենք մէկը որ իր ամբողջ ունեցածը, երկրաւոր պէտքերու գործածելու տեղ (նոյն իսկ բարի պէտքերու), կը նրւիրէ հոգեկան կեանքին, կուտայ Աստուծոյ:

Մատթէոս կը պատմէ նոյն դէպքը զրեթէ նոյն բառերով: Ղուկասի մէջ պատմութիւնը աւելի յիսկատար է, ու կ'երեւայ իր բոլոր գծերով ու իր բովանդակ նշանակութեամբ.

«Փարիսեցիներէն մէկը կ'աղաչէր անոր որ իր հետը հաց ուտէ. ան ալ փարիսեցիին տունը մտաւ ու սեղան նստաւ: Եւ ահա քաղաքին մէջ մեղաւոր կին մը կայր, երբոր իմացաւ թէ անիկա փարիսեցիին տունը սեղան նստեր է, շիշ մը անուշահոտ իւղ բերաւ: Ու անոր ետեւը ոտքերուն քովը նստած՝ կուլար, եւ արցունքովը սկսաւ անոր ոտքերը թրջել, ու իր գլխուն մազերովը կը սրբէր, եւ կը համբուրէր անոր ոտքերը ու իւղով կ'օծէր, ու փարիսեցին որ զայն հրաւիրէր էր, առ տեսնելով, կ'ըսէր իր մտքին մէջ. . . «Ասիկա թէ որ մարգարէ ըլլար, պիտի գիտնար թէ ո՛վ է եւ ի՞նչպիսի կին է իրեն դաշտը, ինչու որ մեղաւոր է: Եւ Յիսուս պատասխան տուաւ եւ ըսաւ՝ «Սիմոն, քեզի բան մը ունիմ ըսելու»: Ան ալ ըսաւ. «Ը՛սէ՛, վարդապետ»: – Դրամ փոխ տուող մը երկու պարտատէր ունէր, մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, միւսը յիսուն: Եւ որովհետեւ հատուցանելու կարողութիւն չունէին, երկուքին ալ շնորհեց. հիմա զրուցէ՛, ատոնցմէ ո՞րը աւելի պիտի սիրէ զայն: Պատասխան տուաւ Սիմոն ու ըսաւ՝ «Ինծի այնպէս կ'երեւայ թէ ան որուն որ շատ շնորհեց»: Յիսուս ըսաւ անոր. «Ուղիղ դատեցիր»: Ու դէպ ի այն կինը դատնալով, ըսաւ Սիմոնին՝ «Կը տեսնե՞ս այս կինը. ես քու տունդ մտայ, դուն ոտքերուս ջուր չտուիր, բայց ասիկա իր արցունքովը ոտքերս թրջեց, ու մազերովը սրբեց: Դուն ինծի համբոյր մը չտուիր, բայց ասիկա հոս մտնելէս ի վեր ատքերս համբուրելէն չզաղորեցաւ: Դուն իմ գլուխս ձէթով չօծեցիր, բայց ասիկա իմ ոտքերս անուշահոտ իւղով օծեց: Անոր համար կ'ըսեմ քեզի. «Ներուած են ատոր շատ մեղքերը. վասն զի շատ սիրեց, բայց սրու որ քիչ կը ներուի, ան քիչ կը սիրէ: Ու ըսաւ այն կնոջը, «Քու մեղքերդ ներուած են»: Ու անոր հետ սեղան նստողները սկսան իրենց մէջը ըսել՝ «Ո՞վ է ասիկա որ մեղքերու թողութիւն ալ կուտայ: Եւ Յիսուս ըսաւ այդ կնոջ. «Քու հաւատքդ քեզ փրկեց. դնա՛ խաղաղութեամբ»:

Այստեղ ամէն ինչ կայ, բայ ի կնոջ անունէն: Այդ անունը, Մարիամ, Յովհաննէսի Աւետարանին մէջ է որ կը գտնենք, բայց Յովհաննէս այդ Մարիամը կը նոյնացնէ Ղազարոսի քոյր Մարիամին հետ, ու դէպքը հոն կ'առնէ բուրբովին ուրիշ գոյն: ԺԱ. գլխուն մէջ, Յովհաննէս կը գրէ՝ «Ու Մարիամին եւ անոր քոյրը Մարթային դիւղէն Բեթանիայէն Ղազարոս անունով մէկը հիւանդ էր. ասիկա այն Մարիամն էր որ Տէրը իւղով օծեց, ու անոր

սաքերն իր մազերովը սրբեց, եւ սրուն եղբայրը Ղազարոս հիւանդ էր ...»: Ասոր կը յաջորդէ ընդարձակ սրտալուրջ հատուածը, ուր Ղազարոսի մեանիւն ու օգնութեան կանչուած Յիսուսին ձայնովը յանելը կը պատմուի: ԺԲ. գլխուն մէջ է որ Յովհաննէս կը պատմէ Մարիամի ձեռքով «սաքերու օծումը» որ ԺԱ. գլխուն մէջ յիշուած է. «Իսկ Յիսուս Չատկէն վեց օր առաջ Բեթանիա եկաւ, ուր էր Ղազարոս մեռեալը, զոր Յիսուս մեռելներէն յարոյց: Եւ հոն անոր ընթրիք մը հրամցուցին, եւ Մարթա անոր սպասաւորութիւն կ'ընէր, եւ Ղազարոս անոր հետ սեղան նստողներէն մէկն էր. Իսկ Մարթամ մէկ լիզը նարդոսի պատուական մեծագին իւղ առնելով, Յիսուսի սաքերը օծեց ու իր մազերովը անոր սաքերը սրբեց եւ տունը իւղին անուշահոտութեամբ լեցունեցաւ: Այն ատեն աշակերտներէն մին, Իսկարիովտացի Միմոնեան Յուզա՛ որ զինքը պիտի մատնէր, ըսաւ. «Ի՞նչու համար այդ իւղը չծախուեցաւ երեք հարիւր դահեկանի, որ աղքատներուն տրուէր»: Այս խօսքն ան ըսաւ, ոչ թէ որովհետեւ աղքատներուն համար հոգ կ'ընէր, այլ որովհետեւ գող էր, եւ դանձանակն ինքը կը պահէր, եւ ինչ որ հոն ձգուէր՝ ինքը կը կրէր: Իսկ Յիսուս ըսաւ. Թող տուր ատոր. ան այդ իւղն իմ պատանքուելու օրուան համար պահեց: Վասն զի աղքատներն ամէն ատեն ձեր հետն ունիք, բայց զիս ամէն ատեն չունիք»:

Յովհաննէսի պատմուածքը, ինչպէս կը տեսնուի, որոշապէս տարբեր է միւս երեք աւետարանիչներուն պատմուածքէն: Մատթէոսի եւ Մարկոսի մէջ, կին մը անանուն՝ կուզայ «բորոտ Սիմոն» անուն մարդու մը տունը ճաշի նստած հրաշագործ մարգարէ Յիսուսին սաքերը զնելու իր դեղեցիկութիւնը, իր անցեալ ամբողջ կեանքը, իր ամբողջ ունեցածը (մեծագին իւղի շիշը). Ղուկասի մէջ «մեղաւոր» կին մըն է որ նոյն ժեսթը կ'ընէ՝ որպէս զի իր «սոմաքրութենէն» լուացուի, որպէս զի մեղքով աղարտուած իր հոգին լուսաւորուի: Յովհաննէսի մէջ, օծող կինը մին է Ղազարոսի քոյրերէն, որ ոչ միայն «մեղաւոր» կիներ չեն, այլ քնքուշ, գորովազին, յարգալից, պաշտող բարեկամներ են Յիսուսի, որ կը սիրէ զանոնք՝ ինչպէս և իր բարեկամ Ղազարոսը՝ եղբայրական սիրով մը, եւ երբ Ղազարոսի մահը կ'իմանայ, կ'արտասուէ (Յիսուսի արտասուելը երկու անգամ միայն կը տեսնենք Աւետարանին մէջ, անգամ մը իր հայրենիքի մեծ քաղաքին՝ Երուսաղէմին վրայ որուն սպազայ կործանումը կը նախա-

տեսէ և կը փղձկի (Ղուկաս, ԺԹ.), եւ անգամ մը՝ իր սիրելի «բարեկամ»ին Ղազարոսին մահունէն վշտահար անոր քոյր Մարիամին լալը տեսնելէն սիրար շարժած՝ կ'արտասուէ, արցունք դժբաղէ հայրենիքին վրայ, արցունք բարեկամներու վշտին ի տես):

Ամէն ինչ՝ Յովհաննէսի ներկայացուցած Մարիամին, ինչպէս և անոր քոյր և անոնց տան հետ Յիսուսի ունեցած յարաբերութեանց մէջ, գերազանցօրէն մաքուր է, հետու և եւ է սեռային զգացումէ: Այդ Մարիամը, իր եղբոր վերահեղանացումէն յետոյ, իր տան մէջ Յիսուսի ի պատիւ տրուած ճաշի մը, իր երախտագիտութիւնը, իր մեծարանքը կը յայտնէ «յարուցիչ» մարգարէին՝ անոր սաքը օծանելով (հարին սաքը լուալ կամ իւղով օծանելը արդէն Արեւելքի մէջ մեծ պատուասիրութեան աւանդական ձեւ մըն էր):

Այդ Մարթան ու Մարիամը կը գտնենք նաև աւետարանին մէջ Ղուկասի, որ Ղազարոսի մահունէ ու յարութեան խօսքը չ'ըներ, բայց Մարթա եւ Մարիամ քոյրերուն պատկառոտ բարեկամութեան վերաբերմունքը Յիսուսի հանդէպ կը յիշատակէ շատ սիրուն հատուածի մը մէջ. «Եւ եղաւ որ երբ անոնք կ'երթային, ինքը (Յիսուս) գիւղ մը մտաւ, եւ կին մը, Մարթա անուն, զայն իր տունն ընդունեցաւ: Եւ անիկա քոյր մը ունէր, որուն անունը Մարիամ էր, որ եկաւ Յիսուսի սաքերուն քով նստաւ և անոր խօսքերը մտիկ կ'ընէր, բայց Մարթա, որ սպասաւորութեամբ շատ զբաղած էր, եկաւ անոր քով և ըսաւ. «Տէ՛ր, քու հոգի չէ՞ որ քոյրս զիս մինակ թողուց սպասաւորութեան մէջ. բռէ ատոր որ ինծի օգնէ»: Պատասխան տուաւ անոր Յիսուս և ըսաւ. «Մարթա՛, Մարթա՛, դուն շատ բաներու համար հոգ ընելովդ կը տաղնապիս, բայց կայ մէկ բան մը որ ամենէն աւելի պէտք է, և Մարիամ այդ լուսագոյն բաժինը ընտրեց, որ իրմէ պիտի չառնուի»:

Մարթա հիւրասէր, անձնուէր, յարգալից, պարզամիտ կինն է որ կ'ուզէ պատուել մեծ հիւրը. Մարիամ, աւելի նուրբ, աւելի հոգեկանութեամբ ճոխ, Յիսուսի սաքը նստած, անոր խօսքը կ'ուզէ լսել, անոր իմաստութենէն նշոյլ մը իւրացնել, անոր ներշնչած «երկնայնութեան» ոգիովը թափանցուիլ: Միտաբական հեքեաթի դմայլելի ու խորախորհուրդ պատկեր մըն է ատ, ուր ոչինչ կայ տուփական:

Պէտք է նկատենք այստեղ որ Յովհան-

նէսի յիշատակած այդ Մարիամը Մագ-
 դաղենացի չի կոչուիր, իսկ միւս երեք
 աւետարանիչներուն «կիրն» անանուն է: Մագ-
 դաղենացին կը գտնենք Ղուկասու Աւետա-
 րանին Ը. դէիտուն մէջ. «Եւ եղաւ որ անկէ
 ետքը՝ ա՛լ ինքը (Յիսուս) քաղաքէ քաղաք եւ
 գիւղէ գիւղ պտըտելով կը քարոզէր, եւ Աս-
 տուծոյ թագաւորութիւնը կ'աւետարանէր, ու
 տասերկուքը (աշակերտները) իր հետն էին, ու
 նաեւ քանի մը կիներ որ չար ոգիներէ ու հի-
 ւանդութիւններէ բժշկուեր էին, Մարիամ որ
 Մագդաղենացի կ'ըսուէր եւ ուրկից եօթը դեւ
 էլեր էր, եւ Յովհաննէս Հերովդէսի տան վերա-
 կացու Քուղային ամուսինը՝ Շուշան, և շատ
 ուրիշներ, որոնք իրենց ստացուածքովը անոր
 ծառայութիւն կ'ընէին» նոյն Մարիամ Մագդա-
 ղենացին կը գտնենք նորէն Յիսուսի խաչին
 ոտքը, աստուածամայր Մարիամին քով, եւ
 դարձեալ՝ Յիսուսի մեռնելէն ու թաղուելէն ու
 ու յարութիւն աննելէն յետոյ, երբ՝
 «Իւզարեր կիներուն» գլուխը՝ ան կուգայ օծել
 մեծ վարդապետին անշունչ մարմինը (զոր
 չեն գտներ գերեզմանին մէջ, այլ կը հանդի-
 պին հրեշտակին որ անոնց կ'աւետէ անոր
 յարութիւնը): Կարգալ ամբողջութեամբ Յով-
 հաննու վսեմ Ի. գլուխը, ուր իւզարեր Մարիա-
 մին, որ կուլայ գերեզմանը թափուր գտնելով
 եւ կարծելով որ Յիսուսի մարմինը առած տա-
 րած և թերեւս փոս մը նետած են, կ'երեւայ յա-
 րուցեալ Յիսուսը եւ կ'ըսէ՝ «Գնա եղբայրներուս
 եւ ըսէ՛ թէ ես կ'ելլեմ Հօրս քով ու ձեր Հօրը
 քով, իմ Աստուծոյս եւ ձեր Աստուծոյն քով»:

Իրապէս, երեք Աւետարաններուն «օժող կամ
 իւզարեր» կիները տարբեր կիներ են, զոր
 ընդհանրապէս կը նոյնացնեն Մարիամ Մագ-
 դաղենացի անունին տակ. մին Ղուկասի մեղա-
 ւոր կիներն է անանուն, (Մարկոսի եւ Մատթէոսի
 մէջ ալ յիշատակուած, առանց իր «մեղաւոր»
 անցեալին կարեւոր մանրամասնութեան). միւ-
 սը Ղազարոսի քոյր՝ հոգեսէր, մաքրամաքուր
 Մարիամը. երրորդը՝ Մարիամ Մագդաղենա-
 ցին, որմէ Յիսուս «եօթը գեւ հաներ էր», այս-
 ինքն զոր իր ախտաւոր անասնական կեանքէն
 մաքրեր, բուժեր ու բարձրացուցեր էր հոգե-
 կան կեանքի: Օրմանեան սրբազան իր Համա-
 պատումին մէջ կը գրէ՝ «Լատինք կը սիրեն
 Մագդաղենացի Մարիամը նոյնացնել (Ղուկա-
 սի յիշատակած) մեղաւոր կնոջ հետ, եւ այդ
 մեղաւոր կնոջ կատարած օժումը կը նոյնացը-
 նեն այն օժումին հետ զոր Ղազարոսի քոյր Մա-
 րիամ կատարեց Սիմոն բորոտին տունը, եւ

այսպէս երեքէն մէկ անձնաւորութիւն կը կազ-
 մեն: Մագդաղենացիին նկարագրերը, նախ զե-
 զանի պոռնիկ մը եւ յետոյ ճգնասուն ապաշ-
 խարող մը, գեղեցիկ արտադրութիւններ ալ
 ներշնչած է Եւրոպայի ճարտար նկարիչներուն
 եւ քանդակագործներուն: Սակայն մենք կը
 պնդենք թէ Մագդաղենացին Մարիամ ոչ յիշ-
 ուած մեղաւոր կիներն է, եւ ոչ ալ Բեթանիայի
 Ղազարու քոյր Մարիամն է...: Ինչ որ Լատինք
 ստեղծեցին, ժամանակին կազմուած պարզ
 երեւակայական տեսութիւն մըն էր, զոր այժմ
 նոյն իսկ նորագոյն եւ լաւագոյն լատին հեղի-
 նակները այլ եւս պաշտպանելի չեն գտներ...:
 Մարիամ Մագդաղենացի եւ Մարիամ Բեթանա-
 ցի եւ Կափառնաուժի մեղաւորը երեք տարբեր
 կիներ են»:

Օրմանեան իրաւունք ունի, բայց ինք ալ
 Ղազարոսի քոյր Մարիամը եւ Մատթէոս ու
 Մարկոս աւետարանիչներուն յիշատակած ա-
 նանուն կիներ նոյնացնելու եւ Ղազարու յարու-
 թենէն յետոյ Մարթայի եւ Մարիամի պատ-
 ուասիրական ճաշը եւ Սիմոն բորոտի կամ
 փարիսեցիին տան մէջ տրուած ընթրիքը մի-
 եւնոյն գէպքը նկատելու եւ ատոր համար այդ
 Սիմոնը Մարթային ամուսինը ենթադրելու
 սխալը կը գործէ: Մարկոսի եւ Մատթէոսի ա-
 նանուն կիներ եւ Ղուկասի մեղաւոր կիներ միեւ-
 նոյն հերոսուհին կը թուին միեւնոյն աւանդա-
 կան պատմութեան, որ Ղուկասի մէջ աւելի
 մանրամասն վիպուած է:

Երեք պարագային մէջ ալ, ոչինչ կայ մարմ-
 նատարփի եւ երկրատենչ, ոչ միայն Յիսուսէն
 դէպ ի այդ կիները, այլ նոյն իսկ այդ կիներէն
 դէպ ի Յիսուս, — ճիշդ հակառակն է որ
 կը գտնենք Աւետարանին մէջ:

Գեղանի կնոջ մը ընթրիքի մը միջոցին դալ
 Յիսուսի ոտքերը թանկագին իւզով օծելն ու
 մագերովը դանոնք սրբելը, ուրիշ դրօշներ ալ -
 ու նկարիչներ, երաժիշտներ - մզած է այդ
 դրուագին մէջ տարփական տարր մը տեսնելու
 եւ այդ տեսիլն արտայայտող դորձեր արտա-
 դրելու:

Ղազարոսի քոյրերուն դուրգուրանքը Յի-
 սուսի համար, եւ այն պարագան որ Յիսուսի
 հետեւող ու ծառայող խումբ մը կիներ կը յի-
 շուին Աւետարանին մէջ եւ թէ խաչին ոտքը կը
 տեսնենք Մարիամ Մագդաղենացին ու Յիսու-
 սի մեռնելէն յետոյ գերեզմանին առաջին այցե-
 լողները իւզարեր կիներ են, կարծել տուած են
 ոմանց (քիչերու, եւ ոչ Յիսուսի խորհրդանշա-
 նական մեծ դէմքը խորապէս ըմբռնողներուն)

թէ Յիսուս, որ հմայիչ գեղեցկութեամբ դէմքով մը կ'երեւակայուի, կիններէն մասնաւորապէս ջերմ սիրով մը սիրուած է եւ ինքն ալ անոնցմէ գէթ մին, Մագդաղենացի Մարիամը, սիրած է սրտի ու մարմնոյ սիրով:

Ոգին որ կը տիրէ չորս Աւետարաններուն մէջ, բոլոր խօսքերը, բոլոր արարքները որ հոն կը վերագրուին Յիսուսին, որոչպէս կը հերքեն այդ մեկնութիւնը: Աստուածաբաններուն «կատարեալ Աստուած եւ կատարեալ մարդ» բանաձեւը կարելի չէ տառացի ըմբռնել, եւ եթէ տառացի ըմբռնուէր, հայհոյութիւն մը պիտի ըլլար Յիսուսի մէջ Աստուած մը տեսնելու գաղափարին դէմ: Արդէն աստուածաբանները «կատարեալ մարդ»ին կը կցեն «առանց մեղքի», եւ առանց մեղքի կատարեալ մարդ չի կրնար գոյութիւն ունենալ՝ ըստ այն օրէնքներուն զոր Աստուած ինքն իսկ, չենք գիտեր ինչո՞ւ, հաստատեր է: Աւետարանին Յիսուսը ուրիշ կերպ չէ կարելի ըմբռնել բայց եթէ մարդու կերպարանք զգեցած Աստուած: Աւետարանին Յիսուսը կը ծնի «անարատ յղութեամբ», ու վսեմ արամբանութիւն մը կայ այդ խորհրդանշանական մանրամասնութեան մէջ, մարդկութիւնը փրկելու եկող Աստուածը չի կրնար ծնիլ՝ ինչպէս ոեւէ մարդ՝ հասարակ գուգաւորումէ մը: Հելլեն տափամուռ ու շափազանց «մարդակերպական» դիցաբանութեան Աբամազը չէ աւ, որ երկրի գեղեցիկ կանանց հետ գուարճանալու համար մարդու եւ նոյն իսկ այս կամ այն անասունին երեսոյթն զգենու. Յիսուս՝ մարդը անասնական վիճակէն բարձրացնելու, իր մեղքերէն մաքրելու, հոգեկան կեանքի գայն վերացնելու համար է որ կը զբրկուի Աստուածութենէն՝ որուն մէկ մասն է, եւ հրաշքով, կոյսի մը ծոցէն, մարդու երեսոյթ առած, կուգայ աշխարհ՝ իր ստաքելութիւնը կատարելու. եւ որովհետեւ անոր էութիւնը գուտ հոգեկան է մարմնական պատեանի մը մէջ, արամբանական է նաեւ որ ան յարութիւն առնէ եւ երթայ այն վերին կայանը ուրկից եկած էր, մինչ ընտ արամբանական չէ որ այդ աստուածային երեսոյթը սովորական մարդու մը պէս տարփական յարարելութիւններ ունենայ երկրի կանանց հետ: Յիսուս չի դատապարտեր այր ու կնոջ սէրն ու միացումը որ բնութեան մէկ հիմնական ու նուիրական օրէնքն է, մարդկային ազգը - ինչպէս եւ բոլոր կենդանի կակներու տեսակները - յաւերժացնելու համար անհրաժեշտ, ըստ Աստուածաշունչի Մննդոց Գրքին՝ արարիչ Աստուծոյ հրամա-

նովն իսկ տալին օրէն հաստատուած. «Աճեցէք եւ բազմացարուք»: Կ'օրհնէ ինքն իսկ այդ օրէնքը, անոր գործադրութեան մէջ ոչինչ կը գտնէ պիղծ՝ երբ ան ընտանիքի կազմութիւնն ու մարդկային ազգի մշտնջենաւորումն ունի իրեն նպատակ եւ ոչ թէ գեղիս ու ամուլ մարմնաշարեցում մը լսկ. բայց իր վարդապետութիւնը, որուն էական գիծը հեթանոս մարմնապաշտութեան, խոզակերպ շուայաութեան դէմ հակազդելու մէջ կը կայանար, հողիին գերակշռութիւնն ունի իրեն նպատակակէտ. երկրաւոր կեանքը՝ ըստ իրեն՝ վաղանցուկ բոսէ մըն է, պատրաստութիւն մը՝ գուտ հոգեկան կեանքին որ յաւիտենական է. եւ ճշմարիտ երանութիւնը ան ցոյց կուտայ ո՛չ երկրի տօգոյն, փխրուն, անցաւոր հաճոյքներուն, այլ հանգերձեալ յաւերժական կեանքին մէջ, ուր ընդունուելու արժանի պիտի ըլլան անոնք որ երկրաւոր կեանքին մէջ կը ճգնին մաքուր մընալ, հոգեկան կեանքին ձգտիլ՝ ինչքան մարդկային բնութիւնը կարող է ատոր: Եւ այդ պատճառով է որ, առանց կուսակրօնութիւնը մարդոց պարտադրելու, ընդհակառակն ամուսնութիւնը մարդոց մեծամասնութեան համար խրատուելով եւ գայն Աստուծմէ հիւսուած սուրբ ու անքակտելի կապ մը ներկայացնելով հանգերձ, մարդոց բարձրագոյնները կը համարի անոնք որ իրենց մէջ ուժը կը գտնեն երկրի հաճոյքներէն ձեռք քաշելու եւ իրեն պէս՝ երկրի վրայ իսկ՝ հոգեկան կեանքով ապրողներ, մարդկային հօտը զէպ ի հոգեկան կեանք քաշողներ դառնալու:

Ահա ինչ որ Աւետարանը կ'ըսէ այդ մասին. «Եւ փարիսեցիները անոր մօտենալով, զանիկա կը փորձէին եւ կ'ըսէին. արժա՞ն է որ մարդ մը իր կինն արձակէ ամէն պատճառի համար: Ան պատասխան տուաւ եւ ըսաւ անոնց. Չէ՞ք կարգացեր թէ ան որ սկիզբէն մարդն ստեղծեց՝ արու եւ էգ ստեղծեց. ատոր համար մարդն իր հայրն ու մայրը պիտի ձգէ եւ իր կնոջը պիտի յարի, ու երկուքը մէկ մարմին պիտի ըլլան. ուստի ա՛յ երկուք չեն, այլ մէկ մարմին. ուրեմն, ինչ որ Աստուած միաւորեց, մարդը թող չզատէ: Ըսին իրեն՝ Հապա Մովսէս ինչո՞ւ պատուիրեց արձակման թուղթ տալ եւ արձակել: Ըսաւ անոնց՝ Մովսէս ձեր սրտերուն կարծրութեանը համար ձեզի հրաման տուաւ ձեր կիներն արձակել, բայց սկիզբէն այդպէս չեղաւ: Սակայն ձեզի կ'ըսեմ. ով որ առանց պոռնկութեան պատճառի իր կինը արձակէ եւ ուրիշ մը առնէ, շնութիւն կ'ընէ. եւ ով որ արձակուածը

առնէ, շնութիւն կ'ընէ: Աշակերտներն ըսին իրեն՝ եթէ այդպիսի բան կայ այր ու կնոջ միջև, լաւագոյնն է չամուսնանալ: Եւ ինքն անոնց ըսաւ. Ամենքը կարող չեն ատոր, այլ անոնք միայն որոնց տրուած է: Ինչու որ կան ներքինիներ որ իրենց մօրը ծոցէն այդպէս ծնան, եւ կան ներքինիներ որ մարդոց ձեռքով ներքինի եղան, եւ կան ներքինիներ որ ինքզինքնին ներքինի ըրին երկնքի թաղաւորութեան համար. ով որ կրնայ տանիլ, թող տանի» (Մատթէոս, Գլ. ԺԹ.): Ու Ղուկասի Աւետարանին մէջ (Գլ. Ի.) կը գտնենք սա հատուածը որ կը լրացնէ վերելի մէջըբերումը. «Եւ Սաղուկեցիներէն ոմանք եկան (որ հակաճառութիւն կ'ընէին թէ յարութիւն չկայ) եւ անոր հարցուցին ըսելով. Վարդապետ, Մովսէս մեղի գրեց՝ Թէ որ մէկուն եղբայրը կին ունենալով մեռնելու ըլլայ, ու մեռած ատեն զաւակ չունենայ, թող անոր եղբայրն առնէ անոր կինը եւ իր եղբօրը զաւակ հանէ: Արդ, եթէր եղբայրներ կային, եւ անդրանիկը կին մ'առնելով զաւակ չունեցած մեռաւ: Երկրորդն ալ առաւ այն կինը եւ ինքն ալ մեռաւ առանց զաւակի: Երրորդն ալ առաւ զայն. նոյնպէս եօթն ալ, եւ զաւակ չձգեցին ու մեռան: Ամենէն ետքը կինն ալ մեռաւ: Ուրեմն յարութեան ատենը ատենցմէ որո՞ւն կ'ինը պիտի ըլլայ ինչու որ եօթն ալ զայն իրր ամուսին ունեցան: Եւ Յիսուս պատասխան տուաւ անոնց եւ ըսաւ. «Այս աշխարհիս որդիները կ'ին կ'առնեն եւ էրկան կը տըրուին: Բայց անոնք որ արժանի պիտի ըլլան միւս աշխարհին հասնելու, ու մեռելներէն յարութիւն առնելու, հոն ոչ կ'ին պիտի առնեն ոչ էրկան պիտի տրուին. անոնք ա'լ չեն կրնար մեռնիլ, քանզի հրեշտակներուն հաւասար են, եւ Աստուծոյ որդիք են, ինչու որ յարութեան որդիք են»:

Այս է Յիսուսի վարդապետութիւնը, այս է իր պատուէրը երկրաւոր կեանքի համար եւ իր խոստումը հանդերձեալ կեանքի, հողիներու Արքայութեան համար, որ քաջ հաւատացեալներուն է մշտապէս վերանորոգելի կուսութեամբ գեղուհիներ հրամցնող Մուհամմէտին Արքայութենէն հիմնովին տարբեր է:

Պէ՛չիկթաշլեան եղած է անոնցմէ որ «Մաղաղենացւոյն» պատմութեան մէջ երկրաւոր սիրոյ, իսկական «կատարեալ մարդ»ու մարմնական հրայրքի իմաստ մը ուզած են տեսնել: Իր երեք քերթուածներուն մէջ, այդ տեսիլն է որ կ'իշխէ:

Ես կ'ընդունիմ բանաստեղծին, արուեստի

մարդուն լիակատար ազատութիւնը Աստուածաշունչէն, Աւետարանէն կամ ս եւ է հին խորհրդաւոր գրքէ իր ուզած ձեւով ներշնչուելու եւ անկից հանելու գործ մը իր անձնական ուրոյն մեկնութեամբ, իր ինքնայատուկ վերատեսիլմամբ, պայմանով սակայն որ այդ «նոր» գործը էականիմ մէջ չհակասէ բնատիպարին ոգւոյն, կամ եթէ հակասէ, ինք իր մէջ իրր նոր յղացում՝ տրամաբանական ու լիակատար ըլլայ:

«Ազատարիտ» Ռընանը գրած է Յիսուսի կեանքը, քայլ առ քայլ հետեւելով Աւետարանին, բայց վճռապէս մէկդի դնելով Յիսուսի աստուածութեան հանգամանքը, զայն ներկայացնելով իրր մեծ մարդ մը, գերագոյն մարդը, ամենէն աստուածայինը մարդերուն, բայց մարդ մը, որ բնական ծնունդով որդին եղած է Մարիամին եւ Յովսէփին, որ եղբայրներ ու քոյրեր ունեցած է (ինչ որ կ'աւանդուի արդէն անվաւեր նկատուած Աւետարաններով) եւ որ Աստուած չի նկատեր ինքզինքը, այլ որդի մը Աստուծոյ՝ ինչպէս պէտք է ըլլան եւ կրնան ըլլալ բոլոր մարդիկ, Աստուծոյ մը որ Հայր մըն է մարդկութեան եւ ոչ բոնաւոր մը. իր Յիսուսը հրաշք չի գործեր, բայց ի իր խօսքին գործած հրաշալի ազդեցութենէն: Այս յղացումը խորապէս տարբեր է Աւետարանի Յիսուսին տիպարէն, որ յետոյ զալիք յոյն աստուածարաններուն բնականցական, բարդ եւ ուղեղային Աստուածամարդը չէ անշուշտ, բայց որ Աստուած իր մէջ կը զգայ միամտօրէն, բնազօրէն, պարզօրէն, ինքնքր աստուածային Հօր առաքեալը, որդին եւ գոյակիցը կը զաւանի, եւ ա'յնքան մարդկայնօրէն Աստուած է եւ ամէն վայրկեան հրաշալիին մէջ կ'ապրի: Այդ յղացումը տարբեր է, բայց ինք իր մէջ տրամաբանական ու յստակ է:

Մարիամները՝ ըստ Ռընանի երկուք են, Ղազարոսի քոյր Մարիամը, զոր կը նոյնացնէ (Օրմանեանի պէս) բոլոր Սիմոնի տունը տըրուած ճաշկերոյթին Յիսուսի ոտքն օձանոզ կընող հեռ, եւ Մաղաղենացի Մարիամը. բայց երկու պարագային ալ իր Յիսուսը, թէեւ լսկ մարդ, իրր մարդկութեան բարձրացման դատին նուիրուած հողի՝ դերձ ցոյց կը տրուի կանանց հանգէպ սեռային հակումներէ:

Հոս կ'ուզեմ տալ թարգմանութիւնը երկու Մարիամներուն նուիրուած Ռընանի էջերուն, որոնց հետ շահեկան է բաղդատել Պէ՛չիկթաշլեանի այնքան տարանման տեսիլը.

«Բեթանիա գիւղը, մասնաւորապէս, որ

շինուած է բլուրին կատարը, Մեսեալ ծովու եւ Յորդանանի կողմը նայող գառիթափին վրայ, երեսագլմէն մէկ ու կէս ժամ հեռու, Յիսուսի նախասիրած տեղն էր: Հոն ճանչցաւ ընտանիք մը երեք անձէ բաղկացած, երկու քոյր եւ մէկ եղբայր, որոնց բարեկամութիւնը իրեն համար շատ հրապոյր ունէր: Երկու քոյրերէն մին, որուն անունն էր Մարթա, հաճոյակատար, բարի, փութկոտ աղջիկ մըն էր. միւսը, որուն անունն էր Մարիամ, ընդհակառակն, Յիսուսին հաճելի էր իր տեսակ մը երազկոտութեամբն ու շատ զարդացած հայեցողական բնազդներովը: Յաճախ, Յիսուսի ոտքին տակ նստած, անոր մտիկ ընելով՝ իրական կեանքի պարտականութիւնները կը մոռնար: Իր քոյրը, այն ատեն, որուն վրայ կը մնար տան ամբողջ սպասուորութիւնը, մեղմօրէն կը զանգատէր: «Մարթա՛, Մարթա՛, կ'ըսէր Յիսուս, դուն շատ բանի համար կը մտատանջուիս ու հոգ կ'ընես. արդ, մէկ բան մը կայ միայն որ անհրաժեշտ է. Մարիամ լաւազոյն բաժինն ընտրեր է, որ իրմէ պիտի չխլուի»: Եղբայրը, Եղիազար կամ Ղազար, նոյնպէս շատ սիրելի էր Յիսուսին. վերջապէս, բոլորտ Սիմոն անուն մէկը, որ տանը աչքն էր, կը թուի թէ ընտանիքին մաս կը կազմէր: Հոս՝ երկիւզած բարեկամութեան մը ծոցը՝ Յիսուս կը մոռնար հանրային կեանքի զուանքները: Այդ խաղաղ բնտանեկան շրջանակին մէջ, ան կը սփոփուէր այն նեղութիւններէն զոր փարիսեցիներն ու դպիրները անդադար կը պատճառէին իրեն»: Բաց ի Սիմոնին այդ տան աչքն ու Ղազարի ազգականն ըլլալու անյաջող կարկոտանէն, այս հատուածը շատ լաւ կը նկարէ եւ կը մեկնէ Յիսուսի եւ Մարթա - Մարիամ - Ղազար երբեակին բարեկամութեան իսկութիւնը:

Եւ ասա ճաշկերոյթին տեսարանը.

«... Զատիկի տօնէն վեց օր առաջ հասաւ Բեթանիա: Ըստ իր սովորութեան իջաւ Ղազարի, Մարթայի եւ Մարիամի՝ կամ բոլորտ Սիմոնի՝ տունը: Իրեն մեծ ընդունելութիւն ըրին: Բոլորտ Սիմոնի տան մէջ ճաշկերոյթ մը տեղի ունեցաւ ուր շատ մը մարդիկ հաւաքուեցան, Յիսուսը տեսնելու փափաքէն մղուած: Մարթա կը ծառայէր, ըստ իր սովորութեան: Կը թուի թէ յարգանքի արտաքին նշաններու կրկնապատկումով մը, կը ջանային հասարակութեան տրամութիւնը փարատել եւ իրենց հիւրին բարձր արժէքը ուժգնօրէն ի վեր հանել, Մարիամ, խնջոյքին տալու համար աւելի մեծահանգէս երեւոյթ մը, ճաշի միջոցին ներս

մտաւ, ձեռքը բռնած անուշահոտ իւղով լի անօթ մը զոր Յիսուսի ոտքերուն վրայ թափեց: Յետոյ անօթը կոտրեց, ըստ հին սովորոյթի մը որուն համեմատ կը կոտրէին այն ամանը զոր գործածած էին ականաւոր հիւր մը պատուանիքերու: Վերջապէս իր սլաշտամունքի արտայայտութիւնները մինչև ցայն վայր անծանօթ շարժանցութեանց հասցնելով, մինչև զետին ան ծուկացաւ ու իր երկար մագերով իր վարպետին ոտքերը սրբեց: Տունը լեցուեցաւ իւղին անուշ բուրմունքովը, ի մեծ ուրախութիւն ամենուն, բաց ի Սկարիովտացի Յուզայէն: Երկատի ունենալով այդ համայնքին խնայասէր սովորութիւնները, ատիկա ճշմարիտ շոյալութիւն մըն էր: Ժլատ զանձապահը հաշուեց իսկոյն թէ քանի՞ կրնար ծախուիլ այդ իւղը եւ թէ ի՞նչ գումար պիտի բերէր աղքատներու անտուկին: Յիսուս դժգոհ մնաց այս զգացումէն որ բան մը իրմէ վեր կը դնէր: Ան պատիւները կը սիրէր. որովհետեւ պատիւները իր նպատակին կը ծառայէին եւ իր Գաւթի որդիի տիտղոսը կը հաստատէին: Ուստի երբ աղքատներու խօսքն ըրին իրեն, բաւական կծու կերպով պարտախանեց. «Դուք ձեզի հետ միշտ աղքատներ պիտի ունենաք, բայց զիս միշտ պիտի չունենաք ձեզի հետ»: Եւ խանդավառուելով, անմահութիւն խոստացաւ այդ կնոջ, որ այդ ճգնաժամային վայրկեանին (1) սիրոյ դրաւական մը կուտար իրեն»: «Աէր» բառը հոս ու եւ է երկդիմութիւն չունի, գորովազին յարգանք, հիացական անձնուիրութիւն կը նշանակէ: Պիտի դիտել տամ անցողակի որ Ռբնանի մեկնարանութիւնը շատ շեմ սիրեր, եւ Աւետարանին գրուազը (Ղուկասի մէջ) շատ աւելի խոր է ու գեղեցիկ. Ղազարը, Մարթան ու Մարիամը, որ ոչ մէկ կապ ունին բոլորտ Սիմոնին հետ, այդ խորհրդաւոր ճաշկերոյթին մասնակցիլ տուած է Ռբնան, ու Ղազարի քոյր Մարիամին իր տան մէջ իր եղբոր վերակենդանացումէն յետոյ երախտագիտական օժանդմի ժեսութր բերած միացուցած է Սիմոնի տունը եկող Յիսուսի ոտքերուն վրայ նարզոտ թափող եւ մազերովը սրբող անձանօթ մեղաւոր կնոջ վարմունքին հետ. այդ մեծահանգէս պատիւներուն մէջ տեսակ մը քաղաքականութիւն ուզած է տեսնել, - ինչ որ անհամաձայն է Յիսուսի նրկարազրին, - իսկ Յիսուսի խօսքն ալ մեկնած է

(1) Յիսուս վեց օր յետոյ Երուսաղէմ պիտի երթար, ուր գիտէր թէ մահացու վտանգ կը սպասէր իրնի:

Դաւթի որդիի մը ինքնասիրութեամբ, մինչ Ղուկասի պատմութեան մէջ Յիսուսի խօսքը կը նշանակէ՝ Ազգասներուն օգնել լաւ է, բայց Աստուած սիրելու պատուել, Աստուծոյ ոգիովը թափանցուիլ, աղքատները սիրելն ու անոնց օգնելը եւ գեռ ասոնց նման բոլոր ազնիւ ու մաքուր գաղափարները քարոզող աստուածասէր, աստուածորդի մարգարէն սիրելն ու պատուելը աւելի արժէքաւոր է :

Իսկ ահա վերջապէս ինչ սր Ռընան կը գրէ կանանց հետ ընդհանրապէս եւ Մագդաղենացի Մարիամին հետ մասնաւորապէս Յիսուսի յարաբերութեանց մասին :

«Կիները, արգարեւ, զինքը փութկոտութեամբ կ'ընդունէին: Անոնց հետ ունէր վարուելու այն վերապահ ձեւերը որ երկու սեռերուն միջեւ գաղափարներու շատ քաղցր միացում մը կարելի կը դարձնեն: Այրերու եւ կանանց անջատումը, սր Արեւելցոց մէջ ամէն փափուկ դարգացման արդեւք է եղած, այն ատեն՝ ինչպէս եւ այժմ՝ անշուշտ շատ նուազ խիստ էր գիւղերուն մէջ քան մեծ քաղաքներուն: Երեք շորս անձնուէր գալիլիացի կիներ միշտ կ'ընկերանային երիտասարդ վարդապետին եւ անոր ունկնդրելու եւ զայն ինամելու հաճոյքը ձեռքէ ձեռք կը քաշէին: Նոր աղանդին մէջ, անոնք խանդավառութեան եւ հրաշալիի տարր մը կը բերէին որուն կարեւորութիւնը գիւրդին է ըմբռնել: Ատոնցմէ մին, Մագդաղենացի Մարիամը, որ իր խեղճ գիւղաւանին ատենը ա՛յնքան նշանաւոր դարձուցած է, շատ զգայարորբոր կին մը եղած ըլլալ կը թուի: Իր ժամանակի ասացուածքներու համեմատ, ան եօթ դեւ ունեցած էր իր մէջ, այսինքն թէ ջղային ու յոտ երեւութիւն անբացատրելի հիւանդութիւններով տառապած էր: Յիսուս իր մաքուր ու քաղցր գեղեցկութեամբ, այդ վըրդովեալ կազմուածքը խաղաղեցուց: Մագդաղենացին անոր հաւատարիմ մնաց մինչեւ Գողգոթան եւ անոր մահուրէն երկու օր յետոյ առաջնակարգ դեր մը կատարեց որովհետեւ ինք եղաւ գլխաւոր գործիքը որու միջոցով յարութեան հաւատքը հաստատուեցաւ...: Յովհաննա, Անտիպասի պալատին վերակացուներէն միոյն՝ Քուզայի կինը, Շուշան եւ ուրիշներ որոնց անունը անծանօթ մնացած է, միշտ անոր կը հետեւէին եւ կը ծառայէին: Ատոնցմէ սմանք հարուստ էին, եւ իրենց ստացուածքները անոր արամադրութեան տակ կը դնէին որ-

պէս զի ան շատիպուէր իր արհեստը(1) գործադրելու աղբիւր համար» :

Ինչպէս կը տեսնուի, նոյն իսկ Մարիամ Մագդաղենացիին «մեղաւոր անցեալ մը» չի վերադրեր Ռընան, այլ ջղային հիւանդութիւններ, զոր Յիսուս «իր մաքուր ու քաղցր գեղեցկութեամբ» կը բուժէ: Իսկ բուժումէն յետոյ ան հըռ աշակերտուհի մը, հետեւորդ մը, աղախին մը, փողար մը կը դառնայ Յիսուսին, եւ ոչ երբեք սիրուհի մը, ոչ իսկ թաքուն տարփանքով մը անոր քայլերուն կապուած կին մը: Ինծի կը թուի սր եթէ կարելի չէ, ինչպէս ըսի արդէն, Սիմոն բորսոսի տունը եկող մեղաւոր կինը եւ Մարթայի քոյրը նոյնացնել, կարելի է (եւ շատ սիրուն պիտի ըլլար) նոյնացնել այդ մեղաւոր կինը եւ Մարիամ Մագդաղենացին, որմէ Յիսուս եօթը դեւ է դուրս հաներ: մեղաւոր կինը Յիսուսի ոտքերը նարդասով օծանելէ եւ անոր բերնէն «Քու մեղքերդ ներուած են, զնա խաղաղութեամբ» խօսքերը լսելէ յետոյ, երբ կը մեկնի, ինքզինքը թեթեւցած, լուացուած կը զգայ իր անցեալի աղբէն ու դառնութեանէն, իր եօթը դեւերէն. ասիկա շատ աւելի հարազատ մեկնութիւն մը կը թուի ինծի քան Ռընանի «ջղային հիւանդութեանց» վարկածը, եւ այդ եօթը դեւերուն Յիսուսի գեղեցկութեան ազդեցութեամբ միայն վտարումին Ռընանեան բացատրութիւնը քիչ մը fade ու թոյլ կը դրոնեմ. մեղաւոր կինը իր պղծութեան օգիներէն ազատիլը եւ գէպ ի վեհ, պայծառ ու խաղաղ մաքրութիւն մը վերանայլը կը զգայ՝ իր հրաշագործ համբաւովը հմայելէ, ամբողջ անձին մոգութեամբը տիրական, իր գործերուն, խօսքերուն խորհրդաւոր ուժովը ներգործող այդ գերզմարդկային կակէն՝ արտաշնչուած հոգեկան հոսանքունի ալիքներուն տակ կերպարանափոխուելով :

Անճիղ է Օրմանեան սրբազանի այն նկատութիւնը թէ Սիմոնի տան մեղաւոր կինը չի կրնար Մարիամ Մագդաղենացին ըլլալ, քանի որ այս վերջինը Յիսուսին մինչեւ վերջը հետեւող կիներէն մին էր, ու Յիսուս մեղաւոր անցեալ ունեցող կնոջ մը պիտի թոյլ չտար որ իրեն հետեւող սուրբ կանանց խումբին մէջ մտնէր: Յիսուս ներումն իսկ է, անկեալներուն, տառապողներուն բարեկամն է, մեղքերը լրւալու համար աշխարհ եկած ոգին է, զղջացողներուն, շարէն ազատիլ ու մաքրուիլ ցանկացողներուն համար դուրս ու գուրգուրանք ունի:

(1) Հիւսուսիւն:

այդ «մեղաւոր» կնոջ, որ զո՛հ մը եղած է մարդկային ընկերութեան անարդարութեանց ու դժբախտութեանց, արցունքները եւ իր անձին մէջ ճառագայթող զազախարին առջեւ անոր խոնարհ երկրպագումն ու իւզանուէր մեծաբանքը տեսնելէ յետոյ, Յիսուս ամենէն աւելի զո՛յն իր հեռեւորդներուն մէջ ունենալուն ուրախ պիտի ըլլար: Իսկ այդ կինը, Յիսուսին ոտքին տակ դնելէ յետոյ իր ամբողջ հոգին ու կեանքը, եւ ինքզինքն անոր ներումի եւ մաքրագործման խօսքերովը սրբուած զգալէն յետոյ՝ կրնա՞ր, հակառակ Յիսուսի «Գնա՛ խաղաղութեամբ» ըսելուն, չզստնալ դէպ ի Փրկիչը, ստուերի մը պէս անոր հետեւելու համար, մինչեւ խաչը, մինչեւ դերեզմանը:

Հան Ռինէր, Ռընանէն քսան-երեսուն տարի յետոյ, գրած է իր Հիմնադրող Աւետարանը, ուր ինք եւս, օգտուելով չորս Աւետարաններէն, զանոնք մեկնելով իր ըմբռնած ձևով, ներկայացուցած է Յիսուս մը զուտ մարդ, հրեայ խանդավառ ու միտոքական հայրենասէր մը, պայքարող ու վերանորոգիչ մեծ վարդապետ մը՝ համամարդկային իմաստասիրական եւ յեղափոխական գաղափարներով: Աստուածայինը վտարուած է հոն, հրաշքները կը յիշուին մերթ րայց իրր՝ տեսիլներ զոր վարպետէն հմայուած աշակերանները կ'ունենան (մին կ'երայէ որ ան ծովուն վրայ կը քալէ, ուրիշներ կ'երազեն պայծառակերպութեան տեսարանը, Յիսուս Ղազարը կը յարուցանէ մոլորիկանց թռչին տակ անոր բարոյական մահացումէն): Հան Ռինէր իր պատմուածքի ձևին մէջ հետեւած է Աւետարաններու (մանաւանդ Մատթէոսի) պարզ հակիրճ, միամիտ ձևին, չորս աւետարաններուն մէջ պատմուած գրուագներէն շատերը ընդելուզած է իր գործին մէջ՝ իր ոճով եւ իր մեկնութեամբ զանոնք յարդարելով, ու անոնց աւելցուցած է ինքնահար գրուագներ ալ՝ որ սակայն կը ներդաշնակուին միասնորոն հետ, եւ Մարգ-Յիսուսի տիպարին հիմնական դժերուն հետ. այդ Մարգ-Յիսուսը շատ աւելի մօտ է նորէն Աւետարանի աստուածամարդ Յիսուսին քան թէ Պէշիկթաշլեանի հակասական էմմանէլ-Եշուան:

Սոսկ մարդ մը տեսնելով հանդերձ անոր մէջ, Հան Ռինէր զայն ցոյց կուտայ իր առաքելութեամբը, իր հանրային գործովը, իր գաղափարական կեանքովը ամբողջովին համակուած: Ան ունի բարեկամներ, գործակիցներ աշակերտներ՝ այր ու կին, բայց արամադրութիւն ու ժամանակ չունի կանանց զգուանքներ-

ուն մէջ թուլնալու: Եւ ահա ինչպէս կը պատմէ Հան Ռինէր, զմայլելի Եջի մը մէջ, — ուր ինքն իրմէ շատ բան գրած է, բայց ուր ա՛յնքան հաւատարիմ է Աւետարանի օգուցն, պատմութիւնը Սիմոն Փարիսեցիին տան մեղաւոր կնոջ, զոր ինք որոշապէս կը նոյնացնէ Մարիամ Մագդաղենացիին հետ:

«Փարիսեցի մը խնդրած ըլլալով Յիսուսէն որ իր տունը ճաշէր, Յիսուս մտաւ անոր տունը եւ սեղան նստաւ:

«Մարիամ Մագդաղենացին, որ դէ՛շ կեանք մը վարած էր եւ որ առնէ՛ մը ի վեր ամբոխին մէջ կ'երթար Յիսուսի խօսքերը մտիկ ընել, իմանալով որ ան Փարիսեցիին տան մէջ սեղան նստած էր, անուշահոտ իւզով լի ալապաստրէ անօթ մը բերաւ հոն:

«Եւ Յիսուսի ետեւը կեցած, անոր գլխուն վրայ թափեց անուշահոտ իւզը. ու կ'արտասուէր, ու երկչոտօրէն անոր մազերուն կը դրպէր ձեռքերովն ու շրթներովը:

«Փարիսեցին որ հրաւիրած էր Յիսուսը, ասիկա տեսնելով, ըսաւ անոր. «Քու աշակերտներդ քեզ իբր մարդարէ մը կը ծանուցանեն, եւ ահա չես գիտեր թէ ո՞վ է այն կինը որ քեզի կը դպչի եւ թէ ան դէ՛շ կեանք վարող կին մըն է»:

«Յիսուս պատասխանեց. «Սիմոն, դուն ինձմէ աւելի ձախող մարդարէ ես: Որովհետեւ երբ կը տեսնես ծառ մը որուն կեղեւը խորտուրորտ է, կ'ըսես՝ «Այս ծառը դէ՛շ է»: Ու գրլուխդ չես վերցնէր նայելու համար թէ այդ ծառը որուն կեղեւը խորտուրորտ է՝ լաւ պրտուղներ չունի՞ արդեօք:

«Եւ երբ կը տեսնես մէկը որ Օրէնքին համեմատ Հապրիբ, կ'ըսես՝ Ասիկա դէ՛շ մարդ է:

«Բայց դուն միայն Օրէնքին տառն ու կեղեւը դիտես, եւ ան քեզ կը մոլորեցնէ քու բոլոր աստանութներուդ մէջ:

«Ու հետո այս կնոջ սիրտը գուշակած ըլլալէ, եւ ոչ իսկ տեսար իր արցունքները որ կը հոսին:

«Սիմոն, դուն այնքան ձախող մարդարէ ես որ նոյն իսկ երբ ասուակին կղերքը գտնուիս, չես գիտեր թէ աւելի վեր ելլելով աղբերակը պիտի գտնես:

«Ես քու տունդ մտայ, եւ դուն իմ գլուխս իւզով չօծեցիր, բայց այս կինը մազերուս մէջ անուշահոտ իւզ մը հոսեցուց, ու արցունքներ աւելի եւս անուշահոտ, եւ համբոյրներ որ բարութեան ու սիրոյ բուրմունք մը ունին:

«Ահա ինչու քեզի կ'ըսես թէ իր մեղքե-

րուն, որ բազմաթիւ են, թողութիւն պիտի տրուի, որովհետեւ ան շատ սիրեց, բայց անոնց որ նուազ կը սիրեն, նուազ թողութիւն պիտի տրուի:»

«Այն ատեն, Փարիսեցին ըսաւ անոր. «Ո՞վ ես դուն որ մեզքերու թողութիւն կուտաս: Աստուծո՞՛ք դատ ո՞վ այդպիսի իշխանութիւն մը ունի»:»

«Եւ Յիսուս պատասխանեց. «Ոչ մէկ մարդ իշխանութիւն ունի ուրիշ մարդու մը մեզքերուն թողութիւն տալու. բայց իւրաքանչիւր ոք, իր սիրտը փոխելով եւ սիրող սիրտ մը տալով ինքզինքին, իշխանութիւնն ունի ինքն իսկ իր մեզքերուն թողութիւն տալու»:»

«Ու կնոջը դառնալով, հարցուց անոր. «Ձե՞ս զգար որ քու մեզքերուք թողութիւն տրուած է»:»

«Մարիամ Մազդազեհացին գլխով նշան ըրաւ թէ այդպէս կը զգար: Ու նորէն կ'արտասուէր, եւ իր արցունքները ուրախութեան արցունքներ էին»:»

Նկատելի է որ Հան Րինէր ջնջած է Յիսուսի ոտքերուն օծումը եւ մագերով սրբումը, որովհետեւ Արեւմտաքցի մըն է ե՞ւ այդ ոտքերու լուացումը կամ անուշահոտ իւզով օծումը, — հին Արեւելքին հիւրընկալներուն պատուասիրութեան աւանդական ձեւ մը — արեւմտեան բարքերուն ու մտայնութեան շատ ալ հաճելի չէ, եւ որովհետեւ այդ մանրամասնութեան հեշտասիրական թաքուն իմաստ տրուելու կարելիութեան վտանգէն ալ ուզած է զերծ պահել իր պատմուածքն այդ տեսարանին, ուր ինք ուզած է խոնարհ հոգիի մը եւ սիրտի մեծ Ոգիի մը հանդիպման բարոյական վե՛հ ու յուզիչ պատկերը միայն տեսնել:

Այդպիսի օրինակներ զեւ շատ կարելի է տալ: Կարգացէք Մեթերլինքի Յաղա Իսկաբիւտացի միտարար թատերախաղը. Յիսուս որ հոն վերջին պահուն միայն կ'երեւայ ու քանի մը բառ կ'ըսէ, կը լեցնէ ամբողջ գործը իր աստուածային վարպետի յուսեղէն ստուերով. Մազդազեհացին հոն՝ հաւատարիմ, անձնուէր, խանդավառ հետեւորդ մը, երկրպագու մը, գինուորուհի մըն է վարպետին. Յուդան իսկ, որ լիբր խօսքերով, հայհոյանքներով կը սկսի, Յիսուսը տեսնելով՝ ծունկի կ'իյնայ եւ զայն մասնելու համար սաացած քսակը անոր ոտքին տակ կը նետէ. բայց Յիսուս անոր կ'ըսէ՝ «Գնա՛ խաղաղութեամբ եւ ըրէ՛ ինչ որ պիտի է կատարուի»:»

Նոյն սղին, նոյն երեւոյթը ունին Լէոնիա

Անտրէէվի Յաղային մէջ (որուն թարգմանութիւնը կը հրատարակէ Զուարթնոց հանդէսը) Յիսուսն ու Մարիամ Մազդազեհացին, որոնց միջեւ Անտրէէվի ալ մտքէն չէ անցուցած արուփական կապ մը հաստատել: Անտրէէվի համար Յիսուս «լուսեղէն ամպ» մըն է, աստուածային «երեւոյթ» մը:

Օսքար Ուալլա զրած է Սալամէն, Աւետարանէն առնելով ոչ Յիսուսի կեանքէն զբուսազ մը, այլ Յիսուսի զարուստը իր կեանքին գնով ծանուցանող Յովհաննէս Կարապետի խորհրդաւոր դէմքը եւ անոր նահատակման պատմութիւնը, զոր արդէն իսկ Ֆլուպէր երգած էր իր սքանչելի Հերովիիազարն մէջ: Ֆլուպէր եւ Ուալլա ցոյց կուտան հեթանոս կիներ, մին՝ Հերովիիազան, միւսը՝ Սալամէն, պիղծ ու արիւննուշտ կրքերով վառուած, բայց կը յարգեն Յովհաննէսի տիպարը, զայն կը պահպանեն իր միտաբանական լուսապսակով, հոգեկան կեանքի մեծ քարոզողի իր նկարագրովը զոր Աւետարանը կ'աւանդէ:

Ալֆրէտ տը Վինիի իր հոյակապ Չիքսնեաց պարտէզը քերթուածին մէջ ներշնչուած է Աւետարանէն, զայն իր յոռետես ու զառնացած իմաստասիրութեան մէջէն տեսնելով եւ մեկնելով. Յիսուս հոն կ'ուզուի իր երկնաւոր Հօրը և աշխարհի վրայ Չարին, Յաւին, Անարդարութեան տիրապետման համար կը դանդափ, կը բողոքէ ու բացատրութիւն կ'ուզէ անկից, նոյն իսկ կը տրանջայ մարդուն ծագման ու վախճանին անձանօթ, անստոյգ պահուած ըլլալուն համար, եւ արդարութեան լիակատար իշխանութիւնը կը պահանջէ, կ'ուզէ ճշմարտութիւնը ամբողջապէս մարդոց յայտնուած տեսնել: Իր Յիսուսը աւելի ազատ մտածող է, նուազ միտաբանական, աւելի արդիականօրէն յեղափոխական քան Աւետարանինը, բայց Աստուածորդին է միշտ, որ Հայր Աստուծոյ կ'ուզուի, Աստուածութեան մարդասէր, արդարատենչ, զթած տարրն է, նորէն մօտիկ, հաւատարիմ Աւետարանի Յիսուսին, հակադրուած ստեղծող ու վարող տարրին, որ ախեղբքի ամբողջական կեանքն ունի ի նկատի եւ ոչ անհատներու գոյութիւնը, եւ որ — քերթուածին մէջ — այդ յուզուած սրտի աղաղակին կը պատասխանէ անկարեկիր հաշուող մտքի լուծիչնով մը:

Իտալացի տաղանդաւոր նոր գրողներէն մին, Ճիօլաննի Փաիլինի իր երիտասարդութեան քանի մը գործերուն մէջ Յիսուսը չարափոխել է ու նոյն իսկ զայն քարկոծել է ու նախատել յետոյ, զգաց իր բռնած գիրքին սխալ

ու յանցաւոր հանգամանքը եւ զայն քաւեց իր «Պատմութիւն Յիսուսի» ընդարձակ գրքով, որուն հայերէն թարգմանութիւնը Հ. Արսէն Ղազիրեան մեղի տուաւ երկու տարի առաջ: Զգուած՝ աստուածարան հաւատացեալներու «Յիսուսի կեանք»երէն կամ Աւետարանի մեկնարանութիւններէն զոր կը համարի «լիակած ու ծթոած», «անկենդան հասարակ տեղիքներով լի», դժգոհ նաև ազատախոհներու նմանօրինակ գործերէն ուր Յիսուսի դէմքին ու կեանքին ներքինը, հականը, - աստուածայնութիւնը - ջնջուած է, ուղած է ան գրել մարդակերպ Աստուած-Յիսուսի կեանքին բանաստեղծի աչքով, սրտով ու ոճով կատարուած մեկնութիւնը, ու արտադրած է գործ մը, որ զեղեցիկ է, թէեւ քիչ մը երկարարան, գործ մը ուր իմաստասիրական ու քնարերգական զմայլելի հասուածներ կան, բայց որ Աւետարանին պատմութիւնը չէ՛ նոր տեսիլով մը վերանորոգուած, այլ նոյնութեամբ՝ իր բոլոր հրաշապատում մասերով՝ վերարտադրուած, անձնական ու փայլուն ոճով մը շարադրուած ու հնարամիտ, պերճախօս, սրտալից լուսարանութիւններով մեկնուած: Փափինի արդիական Ոսկեբերան մըն է, իր շափաղանց կաթոլիկ (Պետրոսի «առաջնութիւն» անձահօրէն շեշտող, մինչ Աւետարանին բուն ոգին՝ Աստուծոյ առջև հաւասարութիւնն է մարդոց, եւ նոյն իսկ՝ ու մանաւանդ՝ առաքեալներուն), աւելի արուեստագէտ աւելի նկարիչ ու ոճարան, քան Եկեղեցւոյ չին Հայրերը, բայց իր մտածումով ու տեսիլով քիչ ինքնատիպ:

Իտալացի նկարիչներէն շատեր, - անոնք որ ճիւղթօն, Ֆրա Անճելիքօն եւ այլ փրիմիթիֆներէ, ինչպէս եւ խորունկ Վինչիլին ու հօր Միքէլ-Անճելօն յետոյ եկած են, Յիսուսի կեանքէն կարգ մը գրուագներ կտաւ փրայ պատկերացուցած են այնպէս որպէս թէ իտալիոյ մէջ իրենց օրով պատահած դէպքեր ըլլային: Դէմք, զգեստաւորում, բնանկար, շէնքեր, ընդհանուր մթնոլորտ եւ անձնաւորութեանց ու տեսարաններու նկարագիրը՝ գրեթէ զուտ իտալական է հոն, ու Վերածնութեան շրջանի իտալական: Վերոնէզի «Կանայի հարսնիք»ը վեներական խնջոյքի մը մեծափարթամ ու երփնազան (բոլորովին հեթանոս) պատկերացումն է: Բայց յայտնի է որ նկարիչը այդ ունեցած է իրեն նպատակ՝ Աւետարանին մէկ տեսարանը իրեն պատրուակ անելով, եւ առայ մէջ լիովին յաջողած է: Աւետարանին ամենէն հարազատ, ամենէն հոյակապ արտա-

յայտիչը՝ Բամպրանտն է, որ արդէն, Վինչիլին հետ, մեծագոյնն է նկարիչներուն: Պէշիկթաշեանի Յիսուսը թէ՛ Աստուած է, թէ՛ մարդարէ, թէ՛ հրեայ հայրենասէր, թէ՛ կրքոտ անիշխանական, եւ թէ՛ տոփամոլ սիրահար: Ասիկա անկարելի է: Բնական է որ այդ աններդաշնակ խառնուրդը պիտի վնասէր գործին:

Բայց դառնանք Նարդաին: Ահա՛ թէ ինչպէս Յիսուսի եւ Մագդաղենացիին պատմութիւնը հոն նոր լոյսով մը զուեւորուած, նոր իմաստով մը մեկնարանուած կը գտնենք:

Մերիէմ, Գեննեսարէթի լիճին եզերքը ծաղկող Մակտալա քաղաքէն բլլած հրաշալիք մըն է զեղեցիութեան: Բանաստեղծը՝ հետեւելով իր երեւակայութեան թոխչներուն՝ անոր ծննդավայրին մոզական հրապոյրը եւ անոր անլուր գեղեցիութեան զգլխիչ զօրութիւնը կը տարփողէ սքանչելի էջերու մէջ որ գործին լուսագոյն մասերէն են:

«ԱՐՇԱՆՈՅՍԻՆ. - Գեննեսարէթի լիճը այնքան կապոյտ էր ու այնքան զուլալ, որ իր մէջ կը ցոլային լուսազգեստ ծաւերն իրենց խրթին ճիւղերով, խիտ տերեւներով եւ խատուտիկ ծաղիկներով ու թռչնիկներով: Գեննեսարէթի լիճին մէջ կը ցոլանար նաև Աստուծոյ Արքայութիւնը, վասն զի անոր երկնքին մէջ էր Տիրոջ թագաւորութեան գահանիստ ոստանը:

«ՎԵՐՁԱՆՈՅՍԻՆ. - Գեննեսարէթի լիճը նման էր ծաղկեպսակներով լեցուն աւազանի: Անոր ջուրերուն վրայ տեսանելի կ'ըլլար սերմանող կոյս մը, որ բունկած գոհարներ կը ցունէր, լայնալիճ շարժումներով: Ու մոզական խարոյկահանդէս մը իր գոյները կը բանար պատմուճաններու՝ նման, որոնք բանուած էին ոսկի արծաթով ու նարչուն մետաքսով: Հետոն, անհուն խորը լիճին՝ տեսանելի կ'ըլլար երփնեբանդ տաճար մը, ամբողջ վառ խճանկար, որ կ'այրէր ջուրերուն մէջ, լիճին մէջ հոսեցնելով գոյներու արու եւ հզ երակներ:

«ԼՈՒՍՆԻ ԼՈՅՍԻՆ. - Գեննեսարէթի ծովուն շուրջը հրեշտակներ, սպիտակ հագած, բոլորապար կը դառնային, մինչ լճափնեայ Մակտալա քաղաքին մէկ բարձունքին վրայ զիրար կը համբուրէին երկու լուսեղէն էակներ: Ու դիչերը կը ճերմկնար հրեշտակներուն սպիտակութենէն, սիրահարներուն լոյսէն: Ու Փիւնիկէն մինչև Ասորիք, եւ Հրէաստանէն մինչև

Բեթրա՝ գիշերը կը նմանէր ձիւնադաշտի մը, որուն վրայէն կը բալխիւրէր լուսնակը:

ԱՐԵՒՈՒ ԼՈՅՍԻՆ. — Գեղնեակները լիճին չուրջը իրենց շղարշները կը բանային փինածիւր քաղաքները, Թալմանութա, Տիրերիա, Գերգեւա, Քորագին, Բերսայիթա, Քէնէրէթ, Կափառնաուժ եւ Մակտալա: Անոնք նման էին թեւերնին իրար ուսի նետած արձանախումբի:

«Եւ ամէնքն ալ այդ քաղաքներէն՝ հանդիսացան նշանաւոր, իրենց զաւակներով: Մակայն ոչ մէկը հաւատարեցաւ Մակտալա քաղաքի փառքին: Քանզի այնտեղ ծնաւ, ու տարիներ յետոյ, եկաւ այնտեղ ապրեցաւ կին մը՝

«ՄԵՐԻԻՄ ...»:

Մերիէմի գովքը հիւսելու համար, բանաստեղծը կը հնարէ Լուսանիազ անուն հին պատմարան մը որ այդ ահաւոր գեղուհին ամենազօր հմայքը կ'ոգէ եւ աստուածուհիներու հետ մրցող եւ անոնց յաղթող սիրագործութիւնները կը պատմէ. ու կը հնարէ նաեւ հին երգիչ մը, Մատմաննացի Աքազ, որ գեղեցկութեան այդ շրջաքը երգեր է հետեւեալ տաղին մէջ որ իր յորդապիկ լուսողող ծայրայեղութեան մէջ արժանի է Երգ երգացին ու մանաւանդ արար մուսլաբաթներուն հետ բաղդատուելու:

«Էլուհիմ ծնաւ լոյսը, լոյսը ծնաւ գեղեցկութիւնը, գեղեցկութիւնը ծնաւ աղջիկ մը, ու անոր անունը Մերիէմ գրաւ:

«Անոր հասակը Աքայիայի սիւնարձաններուն պէս էր:

«Անոր վարսերը նման էին գառքաշի ու կրնային ծածկել իր մերկութիւնը, իբրեւ վերձակ:

«Անոր գէմքին գաշնակութիւնը նման էր Երուսաղէմի տաճարէն գէպ ի երկինք բարձրացող երգի:

«Անոր յօնքերը երկու փոքր ու սեւ փետուրներու պէս էին: Սիրող մարդոց ճակատագիրը այդ փետուրներով գրուեցաւ:

«Անոր աչքերը աստղերու պատուհաններ էին: Այդ պատուհաններուն ետեւ նետածիկ հոգիներ կային:

«Անոր սեւ թարթիչները այնքան երկար էին որ իրենց ծայրերով կրնային սիրտ մը նետահարել ու ծածկել այդ սրահն հոսող արիւնը:

«Անոր շրթունքը թառ մըն էր, որուն վրայ թառելու համար շատ մը թռչուններ Մակտալա գաղթեցին:

«Անոր լուսազեղ ստինքներուն սառւերին

տակ երիտասարդներ մանկացան ու մանուկներ յանկարծօրէն հասունցան:

«Անոր գեղեցկութեան ջերմութիւնը այրեց զիս ու անապատները քշեց:

«Գիշեր մը միայն իր աչքերն ու ծոցը կարենայի բոց պահել ու յետոյ յաւիտեան բորստութիւնը դար վրաս, կամ կապէին զիս մեռելի մը ու նետէին քաղաքէն դուրս:»

Պէտք է դիտել որ քերթուածին այս սկզբնական էջերէն իսկ, բանաստեղծը կը ծանրանայ իր գլխաւոր հերոսին — որովհետեւ Մերիէմն է գլխաւոր դերակատարը Նարդուին մէջ, եւ ոչ Յիսուս — խելայեղիչ գեղեցկութեան վրայ, որ եւ պիտի կազմէ քերթուածին տիրական տարրը: Աւետարանին հասարակ մեղաւոր կինը, ու եւ է պոռնիկ մը, որուն գեղեցիկ ըլլալուն խօսքն ալ չ'ընէր Աւետարանը, եւ որ կուգայ Յիսուսէն փրկութիւն ուզել եւ ոչ թէ տիրել անոր, հոս կը դառնայ արատասովոր Փրկիչի հակառակ հրապարտող զինուած գեղեցկութեան թագուհի մը:

Լուսանիային եւ Աքազին կը յաջորդէ ինքն իսկ Պէշիկթաշեան՝ պատմելու համար լուսապանծ ու մշտապաղթ աշխարհակալուհի կեանքը Մերիէմին, պերճանքի, փառքի, հեշտանքի, անդիմադրելի զօրութեան կեանք մը, կենդանի կուռք մը՝ պաշարուած անթիւ տարփակէց հառաչողներով, որոնք իրեն համար իբրար կը սպաննեն, կամ կը հիւժին կ'անէանան տառապանքէ. Հոռոմն իսկ իր ահեղ զօրութեամբ կ'արհամարհուի, կը կոխոտուի անկից, կը խոնարհի անոր առջեւ, մեծադոյն Հուսիմայեցի իշխանաւորները անոր ոտքին տակ են՝ մէկ մպխտը հայցող. «աշխարհ՝ Մակտալա եւ թագուհին Մերիէմ»: Բայց դեռ ոչ ոք կրցեր էր սիրով տրոփեցնել անոր սիրտը: Եւ ահա ան կը լսէ որ Յուդայի երկրին մէջ ծագեր է ուրիշ մեծութիւն մը որուն նմանը չկայ աշխարհի մէջ. լսեր է երեւումը ազբատ բոպիկ վարդապետի մը, «Ռապայի»ին, որ գեղեցիկ է ու հրաշալի, եւ ջուրերու, հողիներու, երազներու, ծաղիկներու եւ փուշերու վրայէն կը քալէ ու կ'առաջանայ դէպ ի Մերիէմի սիրտը: «Ամէն անգամ որ Մերիէմ կը լսէ անոր մասին, տարօրինակ այլափոխութիւն մը կ'ունենայ, իր հոգին կը լուսափոխուի ասուպներու ճառագայթով»: Եւ ահա Մերիէմի մէկ բարեկամը, Մագուկեցի Սալպասթը (այս տիպարը զօր Պէշիկթաշեան հնարած է, շատ կենդանի է, տրամաբանական ու շահեկան) կուգայ իրեն խօսիլ այդ Ռապայի մասին: Սալպասթ մաք-

սաւորներուն պետն է ու Հոռոմայեցոց ծախսած կը կարծուի, մինչ հրեայ բունն հայրենասէր մըն է ներքնապէս, որ իր երկրին հոռոմէական լուծէն ազատմանը կը մտածէ ամէն վայրկեան. ազատախոհ մըն է, որ ո՛չ Մեսիայի գալստեան կը հաւատայ, ո՛չ հոգիներու յարութեան, ո՛չ դեւերու, ո՛չ հրեշտակներու: Բայց կը զգայ թէ այդ խորհրդաւոր զօրութեամբ օժտուած մարդը որ է Ռապպին եւ զոր ժողովուրդը կրնայ սպասուած Մեսիան կարծել, կարող է դառնալ այն ուժը որ պէտք է Հրէաստանն ազատելու համար Հոռոմայեցոց տիրապետութենէն: Կը կարծէ նաեւ, ստեղծել, թէ սրպէս զի ժողովուրդը հօր զգացումով մը վառուած ոտք ելլէ, Ռապպին անձին ու խօսքին մոգութեանը լաւ պիտի ըլլար միացնել Մերիէմի դեղեցկութեան՝ զօրութիւնը. ու ան կը համոզէ Մերիէմը թէ Ռապպին ինքն իսկ Մեսիան է որ եկած է Հրէաստանի թագաւոր ըլլալու համար, թէ ինք՝ Մերիէմ՝ պէտք է անոր ստրուկը, ընկերը, մղիչը, օգնականը, «թագուհին» ըլլայ:

Մերիէմ ճամբայ կ'ելլէ դէպ ի Ռապպին. «Սալպատի ծրագիրներէն աւելի բոնուած սիրոյ ծովուն մէջ՝ հոսանքին ինքզինքը ձգեց, ոչ այնքան Հրէաստանի թագուհին ըլլալու իղձէն, որքան Ռապպին սիրուհին ըլլալու տենչանքէն»:

Պատմելու համար անոր երթը մինչեւ Բեթանիա, ուր դիտէ թէ Ռապպին պիտի գտնէ՝ անոր Երուսաղէմ հանդիսաւոր մուտքէն առաջ, որ մօտալուտ է, բանաստեղծը հիւսած է մէկէ աւելի էջեր, որ շատ զեղեցիկ են: Ան կ'երթայ իբրեւ մարմնեղէն հրաշագեղ պարապ սափոր մը որ կ'ուզէ լեցուիլ զերագոյն սիրով. ամենքը իր ճամբուն վրայ Ռապպին զովքը կ'ընեն ու կ'ըսեն՝ «Ան զօրութիւն է, սրբութիւն է եւ գեղեցկութիւն. ան Սէր է. կը սիրէ մանուկները, մամիկները, մեղաւորներն ու մաքսաւորները, ու դեռ բոլոր մուրաձ հոգիները»: Ու Մերիէմ կը մտածէ. «Այդ մարդը որ իր սիրով լեցուն թեւերը բաց կը պահէր ամենուն համար, անշուշտ ինքն ալ կարօտ էր սիրոյ»: Ու կ'երթայ ինքզինքը յանձնել անոր իբր «սիրոյ բաժակ»: Կ'ուզէ որ ան իր սիրոյն ու գեղեցկութեանը մէջ գտնէ երջանկութիւնը զոր չունի եւ բազմապատկէ զօրութիւնը զոր ունի, եւ մանաւանդ կ'ուզէ որ ան տայ իրեն սիրոյ վայելքը զոր գեռչէ ունեցած իր զուտ նիւթական հեշտանքի կեանքին մէջ:

Քանի կը մօտենայ, հոգեկան ազդեցութիւններ կը զգայ՝ մերթ՝ որ զինքը կը բարձրացնեն, բարութեան, նուիրման սլորտի մը կը մօտեցնեն: Կը մտնէ Երիբովի բանար եւ բանտարկեալները կը մխիթարէ համբուրելով զանոնք, ափերով դինարներ կը բաշխէ անոնց: Բայց շատ աւելի յաճախ, մարմնեղէն տեսիլն է որ կ'ունենայ հօր ու գեղեցիկ Ռապպինն որուն սրտին կ'ուզէ տիրանալ, որուն ինքզինքը կ'ուզէ տալ ամբողջապէս. «Անիկա նման էր Աստուծոյ հարս զացող գեղեցկագոյն քրմանուշէ»: Եւ դիչեր մը նոյն իսկ երազին մէջ կը տեսնէ զայն որ կուզայ կը մտնէ՝ մերկ՝ իր ննջարանը, անկողնոյն վրայ կը բարձրանայ եւ «աջ ոտքը կը դնէ իր ձախ ստինքին վրայ ու ձախ ոտքը աջ ստինքին վրայ» (ինչ որ զարմանալի տեսարան մըն է տարփական մարմնամարդութեան . . . : Բայց զգայամուլ, խելայեղ կնոջ մը երեւակայութիւնը տրամաբանութիւն ու վայելչութիւն չի ճանչնար): Վերջապէս կը հասնի Բեթանիա, Սիմոնի տունը, ուր ճաշկերոյթ կայ եւ ուր կը գտնուի Ռապպին իր աշակերտներով եւ բազմաթիւ կոչնականներով. կ'երթայ անոր ետեւ ոտքերուն տակ կը նստի, մտիկ կ'ընէ անոր խօսքերուն, եւ յանկարծ հեկեկալով կուլայ. Յիսուս կը լսէ, կը դառնայ, ու Մերիէմ, փարելով անոր ոտքերուն եւ իր արցունքներով զանոնք օծելով, կ'ըսէ՝

- «Ռա՛պպի, Ռա՛պպի, ահա՛ իմ հոգիս մեղքի աղբանոց . . .
- «Ռա՛պպի, Ռա՛պպի, ահա՛ իմ մարմինս պղծութեան տախտակ . . .
- «Սրբէ՛ դիս :
- «Արգանդս զերեզման ու ցայլքս անապատ :
- «Ծագեցո՛ւր դիս :
- «Սոցի նման կեղատու եմ ու մէջս վախտուն դեւ ունիմ :
- «Բժշկէ՛ դիս :
- «Ստինքներս՝ մեղքի տուրակներ՝ ահա ոտքերուդ տակ : Ճգմէ՛ զանոնք : Անոնք լեցուն են կաթերով ու օձերով :
- «Փրկէ՛ դիս :
- «Քուկդ եմ, միմիայն քուկդ, ո՛վ Ռապպի, իմ Ռապպի :
- «Սիրէ՛ դիս :

Ու ծոցը բանալով կը հանէ նարդոսի մարմարեայ տիփիկը եւ իւզը կը թափէ Ռապպին «նահատակ ոտքերուն եւ շնորհալի սրունգներուն վրայ»: Ռապպին կ'ըսէ Մերիէմին (զրեթէ բոլորովին Աւետարանի Յիսուսին պէս խօսե-

լով) «Տալիթա կուժի, օրհնեալ ես դու ի կանայս. դուն իմ թաղմանս համար զիս օձեցիր: Ե՛լ, կին դու, ներուած ես, սրբուած ու օձուած»:

Մինչեւ հոս հասկանալի է պատմութիւնը և գեղեցիկ (բայ ի «տինքներու կոխտում»էն, «չնորհալի սրունգներ»էն ու ասոնց նման քանի մը մանրամասնութիւններէ, եւ մանաւանդ Գաբրիէլ հրեշտակին առ Մարիամ Կոյսն ուղղած «Օրհնեալ ես դու ի կանայս» նուիրական խօսքին մեղաւոր ու տարփակէզ Մերիէմին անպաշտ եւ անիմաստ կիրարկումէն): Հասկանալի ու գեղեցիկ, եթէ մտնանք Յիսուսի դէմքը եւ Ռապային ընդունինք իբր խորհրդաւոր դորութեամբ հրեայ մեծ հայրենասէր գործիչ մը եւ Մերիէմը մարդկային խողովակէն զուտած, մեծ ու մաքուր մարդու մը խորունկ սէրը փնտոյղ երանասանչ գեղուհի մը: Բայց այդ վայրկեանէն սկսեալ, նարդոսին մեղացոյցիչ բոյրն է որ տիրական կը դառնայ պատմութեան մէջ, եւ Մերիէմն է որ կ'իշխէ Ռապային, մարմինն է որ կ'իշխէ հողին, եւ ոչ հակառակը, ինչպէս կը սպասէինք՝ նախապատրաստական գլուխներուն ընթերցումէն յետոյ:

«Նարդո՞ս...»

«Այդ պատուական իւզին հոտով լեցուեցաւ ամբողջ սրահը:

«Տունը՝ նման Թարսիս նաւուն, ընկղմեցաւ բոյրի ծովուն մէջ:

«Մոգութեան շառայլներ արձակուեցան ու ինկան հողի կահոյքներու մէջ:

«Օղբ ծագկեցաւ եւ լոյսերու մէջ ծագիկներ կախուեցան:

«Սարօնի դաշտին բոլոր ծագիկները ալեկոծուած էին ու անուշահոտութեան ալիքներուն մէջ կը տատանէին հանդիսականները:

«Ամբողջ շէնքը թեւ բացած ու փոխադրուած ըլլալ կը թուէր Սոլոմոնի ծագկաստաններուն մէջ:

«Ու տեսիլներ կը քողազերծուէին պերճագեղ կիներու նման»:

Հոս, բոպէ մը, նորէն Աւետարանին կը դառնանք. Եուտա (Յուդա) դիտել կուտայ (ինչպէս Աւետարանին մէջ) թէ «մեղք ու ամբարշտութիւն ու մտխում է» Մերիէմին ըրածը. «Այդ իւզը կ'արժէր չորս հարիւր գինար, կըրնայինք երեք հարիւրի ծախել եւ դրամը բաժնել աղքատներուն»: Ռապային կը պատասխանէ՝ գրեթէ ինչպէս Աւետարանին մէջ՝ «Եուտա, մի՛ խանդարեր այս գեղեցիկ պատարագը, ու թոյլ տուր կինը գոհունակ. այսօր հարսնիքի օր է,

ու փեսային համար շատ չէ տուի մը իւզը: Աղքատները միշտ ձեզի հետ ունիք, բայց զիս միշտ ձեզի հետ չունիք: Ծշմարիտ կ'ըսեմ ձեզի թէ՛ Տուփ մը նարդոսը շատ չէ հողի մը շահելու համար. եթէ կարելի ըլլար իւրաքանչիւր տուփով անձ մը փրկել, ես ձեզի կ'ըսէի որ ցամաքները նարդոսի ծով շինենք ու ծովերուն վրայ նարդոս վաճառենք»:

Եւ ահա, անմիջապէս յետոյ՝ նորէն «Երգ Երգոց»ի մեղկութեանցը մէջ կ'իշխանք...: Նարդոսին (ու զուտ հեթանոս նարդոսի մը) բուրմունքը հետզհետէ կը սաստկանայ եւ Ռապային, բոլորովին կորոնցնելով այն քիչ մը ճառագայթը զոր ունէր զլիտուն շուրջ (ըստ քերթուածին առաջին մասերուն), պարզ արու մը կը դառնայ, եւ Մերիէմին լարած իրական ծուղակին մէջ կ'իշխայ գլխիվայր. «Մերիէմ հոյանեց իր թեւերը ու պարմանուհիի մը անմեղ համարձակութեամբ արձանացաւ Ռապային դիմաց: Իր սեւ շղարչը կիսովին անկում ունեցաւ ու իր կուրծքէն սպիտակ լոյս մը ժայթքեց: Անոնք աչք աչքի զիրար խնկեցուցին: Ու յամբարար, անգիմադրելիօրէն, քաշուեցան իրարմէ: Բոյրի ալիք մը եկաւ պայթիլ իրենց վրայ: Անոնք նետուեցան իրարու գիրկ: Սաչուեցան իրարու վրայ:

«Համբոյրը մեխակ, մանիշակ, նունուֆար, շուշան, շահոքրամ, յասպիս ու յամպար կը թափէր անոնց շրթներէն:

«Ու սրահը կը փոխուէր ծագկալձի, որուն վրայ կը նաւարկէին Ռապայի աշակերտները, իւրաքանչիւրը իր ուղղութեամբ, իր գինովութեամբ ու երազով:

«Կոչնականները իրենց ամբողջ մարմնով ուղղուեցան դէպ ի համբուրուող զոյգը, ինչպէս օձերը կ'երկարին դէպ ի դեռակիթ կաթով դարալիւր թակոյկը:

«... Տանը պարտէզին աւազանին վրայ աղանիւնները գմբէթ մը կազմած էին: Կամարներուն վրայ սիրամարգնի պարզած էին իրենց ատուններուն կիտուածադրօշները:

«Նարդոսի հոտը ամբողջ աունն էր բրններ...»:

Սաչելութեան մուայ ու վսեմ պատկերը՝ հասարակ գիրկընդխառնումի մը հետ նոյնացած... տգեղ է պարզապէս: Ու ինչքան ալ այդ տարփաշունչ էջն իր ոճի գեղեցկութիւններն ունենայ, չեմ կրնար գիտել շտալ տարօրինակ անքնականութիւնը, բռնք՝ անկարելիութիւնը այդ տեսարանին: Ե՞րբ է տեսուեր որ վարդապետ մը, մարդարէ մը, - այն ալ ինչ Արեւելիին

մէջ, — իր աշակերտներուն, զինք հիւրընկալուող տանտէրին եւ անծանօթ կոչնականներու բարձրութեան մը ասջեւ, յանկարծ դէմը ելլող գեղանի կնկան մը թեւերուն մէջ նետուի եւ «երկայն համբոյրով մը իրարու խառնուին», ի տես եւ գրեթէ ի ծափ բոլոր «բարեպաշտ հանգիսականներուն»... Ձղենք անպաշարժութիւնը, քանի որ Յիսուան է դերակատար ընտրուած այս դարձանայի «իրերախառնումին», շլուսած բան է ասիկա՝ ո եւ է պարագայի՝ նոյն իսկ հեքիաթներու մէջ:

Այլ այնուհետեւ Երգ Երգոցը կը յորդի, կ'ողողէ քերթուածը: Գլուխ մը ամբողջ (վեց էջ) նուիրուած է Ռապային ու Մերիէմին խնայեղ տարիավայելմանց՝ Բեթանիոյ մէկ մեծաւոր տան մէջ. հոյակապ գլուխ հեշտական սիրոյ քնարերգութեան, հեղեղ մը ինքնատիպ, ճոխ ու գերազգահանօրէն զգայնոտ մարմնեղութեան, ուր սակայն Ռապային ա'լ Ռապայի ըլլալէ բոլորովին կը դադրի ու տիեզերքով մը կը հեռանայ միակ ճշմարիտ Յիսուսէն, Աւետարանի Յիսուսէն որուն «Թագաւորութիւնը այս աշխարհէն չէ», որուն սիրտը չի կրնար կտուցուիլ կնոջ մը, նոյն իսկ իր մօրը, վասն զի այդ սիրտը ամբողջ մարդկութեան նուիրուած է: Ու հեղինակը ինքն իսկ բոպէ մը կը զգայ որ իր հերոսը չափազանց կը խտտորի մարգարէներու եւ Բարբրիններու ճամբէն, ու կը մղուի տեղ մը, անցողակի, դրեւ՝ «Ռապայի մէջ հրեշտակ մը կը սկսէր խոր ու անուշ քունով մը նիրհել եւ սաւանայ մը արթննալ...»:

Անդին, Յուդա, որ Մերիէմին կը ցանկայ եւ անոր ախրացող Յիսուսին կը նախանձի, կ'երթայ գտնել Երուսաղէմի քահանաները, զբարիքները, փարիսեցիները, եւ կը սկսի ամբաստանել Յիսուսը, իր մասնութեան գործը նախապատրաստել:

Վերջին գլխուն մէջ կը տեսնենք Յիսուսի աշակերտները որ կուգան ասուօտուն պաշարել սիրոյ զիջերով մը արբեցած զոյգը, եւ կ'իմացնեն թէ Երուսաղէմի մէջ ժողովուրդը կը սպասէ իր Մեծիա-Թագաւորին եւ թէ սպիտակ աւանակ մը եւ գորգեր ու նուագիչ աղջիկներ զրկած են, որպէս զի Մեծիան փառքով մտնէ իր քաղաքը... ու Ռապային հոտ նորէն մարգարէ կը դառնայ եւ Աւետարանի խօսքեր կը յեղձի («Աստուծոյ Թագաւորութեան ժամը հընչած է») ու կը պատրաստուի երթալ Երուսաղէմ, Մերիէմն ալ կողքն ի վեր:

«Եշուտ օտքի ելաւ. նոյնպէս Մերիէմ: Ու անոնք զրկեցին զիրար, աշակերտները զիրար

կը համբուրէին: Սիրոյ բանակը կազմուած էր: Ծառերէն, ամպերէն ու աստղերէն նարդոս կը տեղար:

Հոս կը վերջանայ Նարդոսը:

«Ձրթենի»ն, որ երկրորդ մասը կը կազմէ «Ռապայի» հատորին, շարունակութիւն մըն է «Նարդոս»ին, աւելի բնդարձակ զրուածք մը, աւելի անհասարակ, եւ ուր հեղինակին յատկութիւններն աւելի քիչ կ'երեւան ու թերութիւնները աւելի կը շեշտուին, եւ ուր մանաւանդ այս եռանկարին հիմնական թերութիւնը (Յիսուսի անձնաւորութեան չարափոխութիւնը) արտատոյ ծայրայեղութեանց կը հասնի: Երգիծարանը հոս չափազանց կը խառնուի քնարերգակին — ու ո'չ յաջող բոպէներու երգիծարանը, — ու կ'եղծանէ զայն յաճախ. ու մերթ, նոյն իսկ երբ բանաստեղծը լուրջ ըլլալ ուղել կը թուի, կարծես նորէն հեզնարանը կը զգաս որ՝ Փրագներուն ետին պահուրած՝ ընթերցողին քթին կը խնդայ. այսպէս, քերթուածին ասաջին էջին մէջ իսկ բանաստեղծը կը սկսի սա ազուր տողերով. «Իրիկունը այն պահէն է, երբ Աստուած իր խաղաղ թեւերը կը տարածէ երկրի վրայ: Երբ կը մօտենայ երկինքը մեզի: Երբ լուծիւնը կը խորանայ: Այս իրիկունին մէջ պիտի արձակեմ հոգիէս մի շատրուան: Պիտի գովանաք միթարութիւնով եւ պիտի ըլլաք կենսուրախ՝ աստուածարնակ խանդավառութիւնով: Դեռ պիտի երջանկանաք գեղեցկութեան տեսիլներով: Եկէք ձիթենիին տակ: Ես պիտի պատմեմ ձեզի: Պիտի պատմեմ աստուծային Եշուային պատմութենէն նոր մի գիրք»: Այս բոլորը ձեզ կը տրամադրէ վեհ ու մաքուր, խոր ու գեղեցիկ պատմութիւն մը լրսելու, պատմութիւն մը ուր Աստուծոյ շունչը պիտի զգաք (նկատեցէք որ «Աստուած» բառը կրկնուած, շեշտուած է հոս, Յիսուս հոտ՝ ըսկիցրէն իսկ՝ «աստուածային» անականով կ'երեւայ): Եւ ահա անմիջապէս յետոյ հեղինակը կ'աւելցնէ. «Անոր (Եշուային) համար շատ բան զրուած է եւ ըսուած, բայց վարդապետը դրժգոհ է այդ գովքէն, քանզի անոնք գեղեցկութիւնով չեն: Իր դժգոհութիւնը անձէս գիտեմ, քանզի ճշմարիտ, քանզի ճշմարիտ էի Եշուս ես??: Անոր յարութիւնը ճշմարիտ է, այսպէս ինչպէս ճշմարիտ է անոր բանքը եւ ի վեր քան զամենայն ինչ անիկա գեղեցկութիւն է»:

Աւետարանները, ուրեմն, գեղեցկութիւնով

չեն գրուած . . . վարդապետը զժողով է անոնցմէ , եւ ատիկա պիտէ հեղինակը , որովհետեւ ինքն իսկ Յիսուս եղեր է ճշմարտապէս . . . Յիսուս մը որ ամէն բանէ առաջ գեղեցկութիւն է (ի՞նչ տեսակ գեղեցկութիւն , անորոշ կը մնայ այդ էական կէտը) եւ որուն յարութիւնը ճշմարտ է (մինչ պիտի տեսնենք որ յարութիւնը գոյութիւն չունի այս քերթուածին վերջը եւ հոն նրկարողրուած խաչելութենէն ու հոգեվարքէն յետոյ չի կրնար արդէն գոյութիւն ունենալ . . .) :

Վիճելի ճաշակով այս կատակներէն յետոյ կուզան Երուսաղէմի դովքը երգող շարք մը տաղեր , որոնք շատ գեղեցիկ են , բայց ստոնց անմիջապէս կը յաջորդէ այլանդակ տեսարանը Յիսուսին որ Չատկի մեծ տօնէն եօթն օր առաջ Երուսաղէմ կը մտնէ իր աւանակին վրայ նրտտած , իր քովն ի վեր ունենալով Մերիէմը՝ ուրիշ աւանակի մը վրայ բազմած , առաքեալներով պաշարուած , եւ առջեւին՝ երաժիշտներ ու պարուհիներ որ «համաշափ ու հանդիսաւոր կը բարձրացնեն իրենց ծունկերը եւ իրենց տափազիժ սրունդները կը նետեն երաժշտութեան մէջ» եւ «կը բարձրացնեն իրենց գլուխները հովին վրայ ու իրենց ստինքները կը սահին քաղցրացած ալիքներուն վրայէն . . . » : Բագո՞սն է որ կուշայ , թէ Յիսուսը . . .

Սարգսաթն ալ հոն է , Եշուային եւ Մերիէմին մէջտեղը , իրր զեկալարը այս բարեկենդանական թափօրին :

Ի՞նչպէս Պէչիկթաշիան չէ անդրադարձած թէ այդ հին օրերուն , Արեւելքի մէջ , Հրէաստան մանաւանդ , ուր երկնառաք Մեսիայի մը , գերմարդկային Փրկիչի մը կը սպասէին , այս կնամուլ արուն սր գեղեցիկ էգ մը հեան առած կուզայ Սուրբ Քաղաքը մտնել եւ զէպ ի Տաճարը յտաջանալ , լիմոնի կեղեւներով , հայհուչներով , եթէ ոչ քարերով , պիտի ընդունուէր դայթակղած ժողովուրդէն : Եւ այդպիսի Եշուա մը չէ որ հարիւր միլիոնաւոր մարդոց (եւ մարդկութեան բարձրագոյն մասին) հոգւսն ու մտքին տիրող կրօնք մը , իմաստասիրութիւն մը , բարոյական մը պիտի ներշնչէր եւ ընդգրկել տար :

Թերեւս առարկողներ ըլլան թէ Մուհամմէտը «մարգարէն» եղաւ՝ նախ որոշ ժողովուրդի մը , յետոյ մարդկութեան մէկ ստուար մասին , ամբողջ հարէմ մը ունենալով հանդերձ : Այո՛ , բայց Մուհամմէտը ինքն իսկ , երբ կը քարոզէր իր վարդապետութիւնը կամ երբ գայն տարածելու , տիրական դարձրնելու համար իր աշխարհակալի երիվարին վրայ հեծած կ'արշա-

ւէր իր բանակին զլուխը , իր կիներովն ինքզինքը չէր պաշարեր : Ու ի՞նչ է Մուհամմէտի «երկրաւոր» ուժապաշտ կրօնքը , - աւելի քաղաքական ու բարոյագիտական քան իմաստասիրական ու հոգեկան , - Յիսուսի երկնաշունչ զաղափարապաշտ վարդապետութեան մօտ . համեմատել կարելի չէ ազդեցութիւնը զոր ունեցաւ մահմատականութիւնը մարդկային քաղաքակրթութեան վրայ-յետագիմական ազդեցութիւն- Յիսուսի Աւետարանին ունեցած ազնուացուցիչ , բարձրացուցիչ , նրբացուցիչ ներպորձութեան հետ :

Այլ եւս չեմ շարունակեր մանրամասն վերլուծումը «Զիթենի»ին , որովհետեւ ամէն մէկ էջին այսօրինակ նկատողութիւններ պիտի ունենայի ընելիք : Վէպին շարունակութեան մէջ , հեղինակը թէ՛ չափանցանց փոխ առած է Աւետարանէն (Յիսուսի հանդիսաւոր մուտքը Երուսաղէմ , լիբան քարոզ , առակներէն ամբողջ հատուածներ՝ աւելի կամ նուազ աղատօրէն յիշատակուած , Աւաղ շարաթի տեսիլներ , Յուդայի մատնութիւն , խաչելութիւն) , եւ թէ՛ հեթանոս մարմներգական տարրը ծայրայեղօրէն ընդլայնած ու շեշտած՝ այդ սուրբ ու վեհ պատմութեան քովն ի վեր , այնպէս որ «տօկմ»-երուն կառչած կոյր հաւատացեալ մը ըլլալու պէտք չկայ ամենաանախորժ տպաւորութիւն մը կրելու համար այդ երկու ներհակ անհաշտ տարրերուն աններգաշնակ , անտրամաբանական -եւ պարզապէս ազեկ- խառնուրդէն : Եշուայի ու Մերիէմի սիրոյն մէջ զէթ ազնուական դորովի , «սրտով» իրար սիրող եւ մանաւանդ մարդկային մեծ իտէալի մը բարձր կապովն իրարու զօղուած երկու հատրնտիր էակներու միացումն ալ չէ որ կը գտնենք , ինչ որ անհարազատ , բայց վերջապէս գեղեցիկ յղացում մը պիտի ըլլար՝ զուտ մարդ , մեծ մարդ Յիսուսի մը տիպարին վրայ ազատախոհ բանաստեղծի մը կողմէ գրուած վիպաքերթուածի մը մէջ : Հասարակ ափանքն է , այն հրայրքը որ աշխարհիս բուրբ էակները , - ճանճերէն ու մուկերէն մինչեւ փրկը , կապիկն ու մարդը- կը վառէ եւ որ «պիղծ» չէ անշուշտ , քանի որ կեանքի յաւերժացման հիմնական մեծ ու նրւիրական օրէնքին դորձադրումն է ամբողջ բնութեան մէջ , բայց որ չի բաւեր «մարգարէ» մը , «Փրկիչ» մը , նոյն իսկ ժողովրդանուէր մեծ գործիչ մը կազմելու : «Զիթենի»ին մէջ , մարմնական հրայրքը՝ այլ եւս յաճախանք մը , սեւեռեալ զաղափար մը դարձած է . . . Յուդա կը մատնէ Յիսուսը , որովհետեւ կը ցանկայ Մե-

բիէմին եւ Յիսուսը մեռցնել տալով կ'ուզէ Մե-
րիէմին տիրանալ... Յիսուս անգամ մը կը տես-
նէ իր աշակերտները քնացած, եւ անոնք իրենց
երազին մէջ Մերիէմը կը տեսնեն եւ լպիրջ ցան-
կութեան խօսքեր կ'արտասանեն... Սաշուելէն
քիչ օր առաջ, Յիսուս Մերիէմին հետ տարփ-
արբշխ դիրկընդխառնումի տեսարան մը կ'ու-
նենայ զոր բանաստեղծը կը նկարագրէ երկա-
րօրէն՝ տարօրինակ մանրամասնութիւններով
(«Մերիէմ լեզուն հանեց եւ Նշուայի ականջին
մէջ պարտցուց...»):

Սաշուելութեան մտած օրուան աւելի մօտիկ,
նորէն զիրկ գրկի են երկուքը, բայց մինչ այս
անգամ Մերիէմ կ'ուզէ «սիրով արբենալ» (ինչ-
պէս միշտ), Նշուային կը թուի թէ ինք արդէն
մեռած է, «մեռել է, դիակ», եւ թէ «Մերիէմն
է որ զինք մեռցուցած է եւ թէ Մերիէմն է որ
պիտի կարենայ յարուցանել զինք...»: «Ու
խորապէս զգաց թէ ոչ կրնայ ապրիլ, ոչ կրնայ
մեռնիլ անՄերիէմ...»:

Ու նորէն կը փաթթուին, իրարու կը խառ-
նուին, հառաչներով, ճիշերով, հատկաւ
բառերով (որ երբ երգողին գեղեցկութիւնն ալ
չունին այլ եւս): Ի՞նչ տարօրինակ մարդարէ,
ի՞նչ սղորմելի աստուածորդի, ի՞նչ խայտա-
ռակ տիպար՝ նոյն իսկ իբր մարդկային դատի
մը նուիրուած պարզ գործիչ...:

Եւ ահա կը հասնինք վերջին գլուխը — խա-
չելութիւնը: Ի՞նչ կը տեսնէ Յիսուս խաչին կա-
տարէն: Կը տեսնէ ազգեր որ իրար կը կոտորեն
Յիսուս Քրիստոսի անունով, խաչեր որ իրար
կը հալածեն, իրարու զէմ կը կուտին, — ա-
տոնք շատ ազգի, — կը տեսնէ հեթանոս աե-
սարաններ՝ իր վարդապետութիւնովը քողար-
կուած (աս ա'լ ազգի, բայց Զիքեմին ու Նար-
դանն ալ այդ տեսիլին մէջ կը մտնեն...): սա-
կայն կը տեսնէ նաեւ, կը տեսնէ մանաւանդ
մարմնամոխական սեւեւալ գաղափարը կը վե-
րբեւայ հոս՝ նոյն իսկ այդ հուսկ ծանրա-
կշիւ պահուն — Մերիէմը, որ «ձիթենիէ մը կա-
խուած է (մերկ), ու չթուցնքներէն, ծիծերէն
ու պորտէն կը հոսի նարգոսը... ինք նարգո-
սի շատրուան: Հրեշտակներ կ'իջնեն ու կը լը-
ւան անոր (ոչ Յիսուսին, այլ Մերիէմին) ոտ-
քերը»: Աս զեռ չի բուեր. առաքելներն ալ
ձիթենիէն կախուած են, մերկ, եւ կը նային
Մերիէմին... Մերիէմ կը ժպտի, եւ առաքելու-
ները անդադար կը նային Մերիէմին...»: Աւե-
լին կայ, ամենէն սոսկալին. «Ժողովուրդներ
կուզան ու կ'երկրպագեն անոր (ոչ Յիսուսին,
այլ Մերիէմին). Անիկա թաղուհին է եւ կը

բաշխէ հաց ու զինի եւ կ'ըսէ՝ Առէք կերէք,
այս է մարմին իմ... այս է արիւն իմ, արբէք
ի սմանէ ամենեքեան...»: Ու անիկա կ'ըսէ զեռ
«Միրեցէք միմեանց, համբուրուեցէք. սիրեցէք
ինչպէս սիրեց զիս Նշուան... անոր սէրն ու
վարդապետութիւնը արդար էր ու հոտաւէտ
նման նարգոսի» («վարդապետութիւնը» ա'լ հոս
աւելորդ է ու կեղծ կը հնչէ): Ու ժողովուրդնե-
րը կ'երգեն՝ «Ողջո՛յն քեզ, Մարիամ»: Յիսու-
սի խորախորհուրդ զմայլելի խօսքը նախատես-
ուած մահունէն քիչ առաջ՝ հրաժեշտի վերջին
ընթրիքին իրիկունը արտասանուած, (իբ ա-
րիւնը, իբ մարմինը, այսինքն իբ ոգին, իբ
խօսքը, իբ յիշատակը՝ յաւերժական կերակուր
եւ բմպելիք իտէալի ծարաւ մարդկային հոգի-
ներուն) Մերիէմ վաւաչոտ կնկան բերանը գըր-
ուած եւ անոր մտեղէն վազանցուկ անձին վե-
րագրուած կամ անոր տուած տուփական երա-
նութեան մէկ խուսափուկ բույժին կիրարկը-
ւած?...: Բոլոր մարդոց եզրայրութեան հրա-
շալի գաղափարը զոր Յիսուս բերաւ աշխարհին,
հոգիի ու սրտի սիրոյ քարոզը՝ շիտթուած սե-
ռային զիրկընդխառնումին հետ, աստուածա-
յին Փրկիչի՛ մը երկնքէն աշխարհ գալուսն իբր
հոգեղէն կամուրջ ծառայող մաքուր կոյսին՝
ըստ խորհրդանշանական աւանդավէպերու վը-
սեմադոյնին՝ աւետարեր հրեշտակին կողմէ
ուզուած խօսքը՝ «Ողջոյն ընդ քեզ, Մարիամ»
ուզուած ախանջ լրկող Մերիէմ անուն տուփա-
մոյ կնոջ մը??: — աներեւակայելի՛ սխալ, աննե-
րելի՛ յանցանք:

«Զիթենի»ին միակ շահեկան անձնաւորու-
թիւնը Սալլապիսն է, որուն զէմքը, «Նարգո-
ս»ին մէջ արդէն ուրուագծուած սրոշ ու ճիշդ՝
ինչպէս գիտել տուի, հոս իբ տրամարանական
բովանդակ զարգացմանը կը հասնի: Սալլապ-
աթ, որ հրեայ հայրենասէր մըն է՝ առանց սեւէ
ընկերվարական ոչ ալ միտախրական ձգտումի
եւ որ ինքն իսկ Նշուան ու Մերիէմը միացուցած
էր եւ անոնց կրկնակ հմայքն ուզած էր գործա-
ծել յօգուտ Հրէաստանի աղատադրման դատին,
կը նկատէ վերջ ի վերջոյ՝ լսելով Նշուայի
քարոզութիւնները՝ որ ան բոլոր մարդոց վեր-
կութեան համար կ'ուզէ աշխատիլ, թէ ան
նոյնքան կը սիրէ Հելլեններն ու հեթանոսնե-
րը որքան իբ հրեայ հայրենակիցները, թէ ան
վերջապէս «մ'լջազայնական» հակումներ ունի
եւ վերացական իտէալներ. վտանգաւոր կը հա-
մարի զայն իբ սիրած դատին համար եւ ինքն
իսկ իբ մարդոց միջոցաւ խոշոր գումարներով
(չատ աւելի քան Աւետարանին մէջ ըսուածը)

կաշառել կուտայ Երուտան որպէս զի մատնէ Երուտան: Եւ այդ գումարներէն զոտ, Մերիէմը կը խոստացուի Երուտային, որ խելայեղորէն կը բացի զայն ունենալ . . . : Սալպատթը հետեւողական ու լաւ յղացուած տիպար մըն է: Բայց հոս Երուտան է որ այլափոխուած, խաթարուած է: Իսկական Յուզան, Աւետարանինը, ոչ չար մարդ է, ոչ նախանձոտ, ոչ սիրահար, ոչ զբամամու(1) . ան նախասահմանեալ մարդն է մասնողի անհրաժեշտ դերը (զոր մարդարէները ծանուցած էին) կատարելու, ինչպէս Յիսուս նախասահմանեալ էր աշխարհ գալու, քարոզելու, մատնուելու, չարչարուելու, խաչուելու եւ յարութիւն առնելու: Յիսուսի խաչելուէն համար մասնիչ մը պէտք էր, եւ Յուզային վիճակուած էր այս դժբաղդ ու տխուր դերը. միջակ իմացականութեամբ, հասարակ ողջմտութեամբ ու ասորեայ գրականութեամբ այդ տժգոյն աշակերտը Յիսուսին, խորհրդաւոր ուժէ մը մղուած՝ կուրարար կը կատարէ այն դերը զոր պէտք է կատարէ (մեծարժէք նոր մտածողներ, գրագէտներ այդպէս մեկնած, նկարած են անոր տիպարը): Եւ թէ ան իր ճակատագրին հետեւած է եւ ոչ գրամի կամ վայելքի համար իր սեւ դերը կատարած է, ասիկա այնքան ճիշդ է որ Յիսուսի մահուան դատապարտուելէն յետոյ՝ ան կ'երթայ, ոչ թէ Մերիէմ մը փնտուել, ոչ ալ իրեն տրուած դրամը հաճոյքներու մէջ վատնել, այլ ինքզինքը կախել . . . : Ի՞նչքան աւելի գեղեցիկ ու յուզիչ է այս բոլորը, ի՞նչքան խորհուրդով լի՝ Աւետարանին մէջ, եւ ի՞նչքան այդ մեծ, անհունապէս մեծ ու մտայլ, բարդ, խոր պատմութիւնը փոքրացած, չափազանց յտակացած, չափազանց հանապազօրեայ վէպ մը դարձած է «Ձերթենի»ին մէջ:

Պէտք է հոս յիշատակել թէ Պ. Հրանդ Բալուեան իր Զուարթնոց ամսագրի մէկ ընդարձակ յօդուածին մէջ, նկատած էր որ Պէչիկթաշլեանի էմմանէլ-Յիսուսը Աւետարանի Յիսուսէն շատ տարբեր է եւ ներհակ տիպար մը կը ներկայացնէ. «Եթէ, կը գրէր, անցեալ կեանք մը պիտի վերարատարուի, պէտք է առնել այնպէս ինչ-

պէս որ կայ, ու արուեստագէտին արժանիքը հոն է, երբ կրնայ այդ բոլորը ոճաւորելով իր հողիէն ալ մասնիկ մը աւելցնել. Ուայլտի «Սալոմէ»ն ատոր ապացոյց: «Պէչիկթաշլեան փոխանակ համակ հողի բուն Յիսուսի հատնող հեծեծուն անհատականութենէն ներս մտնելու, զայն վերածած է արտաքին տեսքոտ կարծրութեամբ հմայող մարմնի մը: Էմմանէլ ունի «նուրբ գեղեցկութիւն, մոզական ճառագայթներով լի նայուածքներ, նոճիի քնարական հասակ» եւն. ու ատով վայրկեանի մը մէջ կնոջ մը հողին՝ Սիդոննան, կը գրաւէ շնորհիւ իր արտաքին վայելչութեան: Իսկ ատոր դէմ կայ հողեկան խորունկ սիրոյ վերացական զգայութիւնը, որ բուն Յիսուսինն է, մանաւանդ ինքը՝ անմիւրապանիս հիմնադիրը: Հիմնադիրին հողիէն վերցնել անըջականը, բոլորովին սխալ մօտեցում է: Յիսուսէն ծնունդ կ'առնէ հողեկան խորունկ զգայութեան ապրումը»:

Պ. Բալուեան կը նկատէ նաեւ թէ «Յիսուս կնոջ մը հետ ապրող մարդ չէ եղած», եւ թէ նոյն իսկ ինքն է որ իր վարդապետութեամբ ձգտեցաւ գապել սիրոյ մէջ կիրքը, որ առաջ՝ հեթանոս շրջանին՝ կը տիրապետէր եւ հողեկան խանդաղատանքի զղացումը ջանաց անոր տեղ իշխող դարձնել:

Այս բոլորը ճիշդ է, — բաց ի Յիսուսը աննիւթականին հիմնադիրը համարուելու կէտէն. Յիսուսէն առաջ արեւելեան հին կրօնքներէ սմանց, յոյն մեծ փիլիսոփաներէ մէկ քանին՝ մասնաւորապէս Պլատոնին մէջ՝ աննիւթականին, հողեկանին, գաղափարականին պաշտամունքը կար արդէն. Յիսուս մեծագոյնը եղաւ հողեպաշտ քարոզիչներուն, — բայց Բալուեան ինքն ալ, բուն Յիսուսը «գիտականօրէն» ներկայացնելու յաւակնութեամբ՝ այլակերպ ու հակասական ցաւապար մը կը դարձնէ զայն:

«Ճիշդ է որ Յիսուսի պատկերը գոյութիւն չունի եւ ինչ որ երեւցած է բոլորն ալ երեւակայութեան արդիւնք, բայց իր ժամանակին պատմիչներէն՝ ըստ Երուսթինոսի, անիկա չունի դէմքի գեղեցկութիւն, ու կրկին՝ Տէրտուղիանոս, Օրիգենէս, Օրէլիուս Օգոստինոս կը վկայեն թէ Յիսուս շատ տգեղ էր?», Նիղեթորոս Գալիոթոս յոյն պատմիչն ալ, որ կը յենու աւելի հին վկայութիւններու վրայ, կը հաստատէ թէ անոր դէմքը ցորենի գոյն ունէր, աչքերը փայլուն էին ու դեղնորակ, իսկ մազերը շատ երկայն: Յիսուսի հասակը «նոճիի քնարական» չէր, ընդհակառակն կարճահասակ: Պ. Բալուեան աւելի եւս ժխտական է Յիսուսի բարոյա-

(1) Միայն Յովհաննէտն է որ Աւետարանին մէջ գայն «գոգ» կ'անուանէ՝ առանց բացատրելու այդ ծանր բառը. միւս աւետարանիչները չունին այդպիսի ամբաստանութիւն:

կան անձնաւորութեան հանդէպ. «Յիսուս թե-
րութիւններ ունէր, նախ շատակեր էր, ետ-
սէր, խենթ ու ժառանգարար ալքօլամոլ, ո-
րուն պատճառաւ իր մայրը Մարիամ, ծանօթ
իր գաւկին վիճակին, կը հետեւէր եւ ծածկօրէն
կը վշտակէր: Քանի անգամ իր եղբայրները
ղրկուած էին բռնօրէն կողելով տուն բերելու
համար դայն, սակայն չէին կրնար զսպել դի-
ւահար խենթը» (եւ այս այլանդակութեաց իբր
ապացոյց Պ. Բալուեան կը յիշատակէ Ղուկա-
սու, Մատթէոսի եւ Յովհաննու Աւետարաննե-
րէն հատուածներ, որոնք բոլորովին ուրիշ բան
կ'ըսեն...): Իր պատմական(?) և արտարանա-
կան(?) յիսուսանկարը բաւական չհամարե-
լով, Պ. Բալուեան իրեն օգնութեան կանչած է
նաեւ «Փարիզի հոգեբանութեան համալսարանի
մեծանուն փրոֆէսէօր Պինէ-Սանկլէն», որ Յի-
սուսի խենթութիւնը տիպոսով իր եռահատոր
աշխատութեան յոռաջարանին մէջ համար-
ձակեր է եղեր ըսել թէ «Քննութիւններու մէջ
իջեւելով՝ այլ ևս Յիսուսի մարտոզական ու սե-
ռային գործարաններն իսկ կրցած է ուսումնա-
սիրել», եւ հաստատեր է եղեր թէ «Յիսուս չա-
մուսնացաւ, զաւակ ու նոյն իսկ սիրուհիներ
չունեցաւ» (ինծի կը թուի որ այս Պինէ-Սանկ-
լէին մարտոզական եւ այլ գործարաններն ու
մանաւանդ ուղեղն է որ կ'արժէ արտարանա-
կան քննութեան մը ենթարկել): Հոս ալ կանգ
չառներ Պ. Բալուեանի կատարութիւնը Յիսու-
սի հանդէպ (որուն վրայ կը խօսի, ճիշդ Պինէ-
Սանկլէին պէս, որպէս թէ հետը քսան անգամ
օղի խմած ու նարտ խաղացած ըլլայ): «Յի-
սուսի մասին կատարուած նորագոյն հոգեբա-
նական, մարդակազմական, արտարանական
աշխատութիւններ կուզան յայտարարել թէ Յի-
սուս թունդ ազգայնական մը եղած է մինչեւ
Երեսուն տարեկան, իսկ անկէ վերջ առաջացած
որոշ հիւանդութիւններ (ժառանգական ալքօլա-
մոլութիւն, կողատապ, խենթութիւն, թո-
քախտ, լուսնոտութիւն) իր միտքը խախտած եւ
ձեւացուցած են խառնակ մտայնութիւններու
ետեւէ աստճացող անձնաւորութիւն մը: Բայց
այս բոլորին մէջ ոչ մէկ ատեն ընկերակարա-
կան է...: Յիսուս նկարագրով երկու խոշոր
թերութիւն ունէր, եւ ատոնք կ'արգելեն ան-
հատ մը ընկերակարական դասնալու. 1. Յիսուս
սիրեց անոնք որ զինքը սիրեցին. ատկէ դուրս,
աղքատ, հարուստ թէ միջակ, բոլորը ատեց. 2. Ահռելի
եռասէր մը, այն որ իրեն համար էր՝
չաւագոյնն էր, իսկ ատկէ դուրս՝ ուրիշներու
համար՝ աւելորդ»:

Ու ասոր իբր փաստ Պ. Բալուեան կը բերէ
Աւետարանէն զրուակներ, որ՝ եթէ ուշադրու-
թեամբ մարդ զանոնք կարդայ, ճիշդ հակառա-
կը կ'ապացուցանեն, — ինչպէս որ ճիշդ այս
բոլորին հակառակը ցոյց կուտայ արդէն բո-
վանդակ Աւետարանը, (ու մարդ կ'ապշի թէ
ի՛նչպէս այս ծաղրանկարը դժող Պ. Բալուեանը
իր նոյն յոդուածին մէջ այդ նոյն Փիլիքայէս
ու բարոյապէս անճոռնի ցուցանքը կը համարի
«աննիւթականին հիմնադիրը», «հոգեկան ապ-
րումներու վերացական զգայութեանց, անբ-
ջականին մարմնացում եւ մարդկութեան մէջ
տարածիչ...»: Ազահովապէս, բարդ չունի
Յիսուսը մեր նոր սերունդին քով...: Ու նորէն
Պէշիկթաշլեանի էմմանէլը, որ արդէն ինքն իր
մէջ շատ համակրելի տիպար մըն է, շատ աւելի
մօտ է ճշմարիտ Յիսուսի խորհրդապատկե-
րին՝ քան Պ. Բալուեանի յիմարապատկերը. ու
նոյն իսկ Նարդուսի եւ Ձիքեմիի Ելուան, հա-
կառակ իր անկման րոպէներուն, զինով մար-
դու մղձաւանջի այս տեսիլին քով՝ բաւական
ներկայանալի մարդարէ մը կը դառնայ:

Յիսուսի կեանքը, գործը, վարդապետու-
թիւնը՝ ինչպէս Աւետարաններն ու Առաքեալ-
ներու Թուղթերը մեզի կ'աւանդեն զանոնք, հը-
րաչալի համադրութիւն մըն են երբայցի մար-
դարէներուն միաստուածեան, արդարա-
տենչ, մաքրասէր հայեացքներուն, արեւել-
եան հնագոյն կրօնքներէ ոմանց ազնուագոյն
հոգեկան տեսիլներուն ու բարոյական ցուց-
մունքներուն եւ հելլեն սղատոնականութեան
ողեպաչա ու համամարդկային ձգտումներուն,
ոչ այնքան՝ հմուտ վարդապետներու գիտակից
ու մեթոտիկ հաւաքմունքով կազմուած որքան
խանդավառ, սրտալից, բնազդով հարուստ,
երազատես ու զազափարապաչտ խումբ մը շը-
րեաներու բորբոքեալ զգայնութեամբն ու երե-
ւակայութեամբը բնականօրէն գոյացած, ու
տիբապետուած՝ ցաւերով ու մեղքերով ծան-
բարեոն մարդկութեան տառապանքին խորքէն
ու նաեւ գերի ու շղթայակապ իրենց մեծ ցեղին
խոցուած ու արդարածարաւ սրտէն բղխող սի-
րոյ, ներումի, նուիրման, կրքայրութեան քաղ-
ցըր, խոր ու տրտում ողբով մը, որ նոր է՝ իր
ձեւացուցած աշխարհին ամբողջութեամբը, եւ
կը հակադրուի թէ՛ երբայական հին աշխարհայ-
եացքին, թէ՛ ասիական ողուոյն եւ թէ՛ հելլեն
մտքին տիրական գծերուն, աւելի ազնիւ, փա-

փուկ, յուզիչ ու «մարդկային» քան ինչ որ մարդիկ յղացած էին մինչև այն ատեն:

Պատմական ա՞նձ մըն է Յիսուս, թէ մարդկային մտքի յղացում մը, — ինչպէս էր Պրոմէթեոսը, մարդկային ազգը փրկելու համար բռնակալ Արամազդին դէմ ըմբոստացող եւ ատոր համար Կովկասի ժայռին վրայ դամուած բարի աստուածը, որ տեսակ մը նախապատկեր է Յիսուսի: Աստուծոյ Որդի՞ն էր իրօք, որ կոյսի մը արգանդէն մաքուր յղացմամբ աշխարհ եկած էր՝ մարդկութիւնը փրկելու, ինչպէս հաւատացեալները կը դաւանին, թէ հրեայ յեղափոխաշունչ հայրենասէր մը, անհուն սրտով ու անպատում հանճարով արտակարգ մարդ մը, որ ինքզինքը Մեսիան կարծեց, հաւատաց իր աստուածատուր կոչումին ու կատարեց այն մեծ դերը զոր Աւետարանը իրեն կը վերադրէ: Խորհրդաւոր, փափուկ, կնճոռա հարց, որուն կարելի է եւ պէտք է մօտենալ ազատախոհի անկաշկանդ եւ ճշմարտախոյզ հայեացքով, բայց պահելով ամենախոր յարգանքի եւ սքանչացման զգացում մը Կեանքի մը հանդէպ որ՝ իրական թէ երեւակայուած՝ զեղեցկագոյնն է երկրի վրայ երեւցած կեանքերուն, ու վարդապետութեան մը հանդէպ՝ որ ազնուագոյն ճրգտումներն իր մէջ կը պարունակէ եւ քաղաքակրթութիւններու ամենէն մեծը, ամենէն ընդարձակը, ամենէն մարդկայինը, ամենէն մըշտակենդանն ու մշտանորոգը յառաջ բերաւ: «Մտածումը, չարիքներու եւ բարիքներու ակնադրիւր, կը գրէ Պալլաք Մարդկային կատակերգութեան ընդհանուր յառաջարանին մէջ, կրօնքով միայն կրնայ պատրաստուիլ, զսպուելի ու զեկապարուելի, ու միակ կարելի կրօնքը քրիստոնէութիւնն է»: ու դարձեալ՝ «Քրիստոնէութիւնը լիակատար սիստեմ մըն է մարդուն ախտաւարակ ձգտումներուն զսպումի եւ մեծագոյն տարբը ընկերական կարգի»: Իսկ թէն, իր ժամանակակից Ֆրանսայի ծագումը գործին վերջարանին մէջ կը յայտարարէ թէ քրիստոնէութեան իւրաքանչիւր տկարացման կը համապատասխանէ բարքերու մէջ անկում մը. «Հանրային ու սոսկական բարքերը կ'ապականին... Բիրտ կամ հաշուամոլ ետականութիւնը զերակշիռ կը դառնայ, անգթութիւնն ու հեշտամոլութիւնը կը փռուին, ընկերութիւնը աւազականոց մը կամ բողոքանոց մը կը դառնայ: Հինաւուրց Աւետարանը կայ միայն որ մեկ կը բռնէ ազխտարեք զոտիթափին վրայ, որ կ'արգիլէ անզգալի սահումը որով, անընդհատօրէն եւ իր սկզբնականութեան բոլոր ծանրութեամբ,

մեր ցեղը կը նահանջէ դէպ ի իր ստորնագոյն տարբը»:

Ես շատոնց կորսնցուցած եմ «ածխագործին հաւատքը» որ տառապէս կ'ըմբռնէ Աւետարանին պատմութիւնը: Անարատ յրութիւնը, պայծառակերպութիւնը, հրաշքները, սուրբ ընթրիքը, խաչեալին յարութիւնը ինծի համար խորհրդանշանական պատկերներ են, որոնց ներքեւ խորին ճշմարտութիւններ կան, բայց խորհրդանշաններ են եւ ոչ թէ պատմական իրողութիւններ: Մեսիայականութիւնը հրեայ լրծակիր (ու միստիքական) ժողովուրդին ըմբոստ ու խանդարորբոք հոգւոյն ստեղծումն է, իսկ մեծնոց ու յարութիւն անող աստուածի յղացումը, մարդոց սիրոյն համար չարչարանք յանձն առնող աստուածի տեսիլը, մարդկութիւնը իր ցաւերէն ազատելու համար երկինքէն իջած աստուածի կամ Աստուծմէ զրկուած մարգարէի, Փրկիչի գաղափարը Յիսուսէն առաջ ու յետոյ ուրիշ ժողովուրդներու մէջ ալ ի յայտ եկած է: Այդ բոլորը՝ յղացումներն եղած են տառապող մարդկութեան մեծ մաքերուն, հին ատեններուն մէջ, երբ կը կարծուէր թէ մեր երկիրը կեղերոնն էր տիեղերքին, միակ բնակուած աշխարհը որ կար, անչարժ, մարդուն համար ստեղծուած, արեւն ու աստղերը՝ լուսատու ջահ կամ զարդ մարդկութեան բնակավայրին, ու արարիչ Աստուածը՝ վերը իր երկնաւոր պալատին մէջ բազմած, իբր հսկայ թագաւոր մը, վարիչ ու դատաւոր մեր երկրազնդի ու միայն մեր երկրագնդի մարդոց ու գործերուն: Այսօր որ տիեզերքի անհունութեան եւ միլիոնաւոր գունդերու մէջ կենդանի էակներու դոյութեան կարելիութեան համոզումն ունինք, դժուար է ընդունիլ որ ամպերէն վեր՝ վերին պալատի մը մէջ նստած աստուածային ինքնակալ մը — մեր աշխարհի արքաներուն մեծացումը — միմիայն մեր աշխարհին բնակիչներուն փրկութեան համար զրկած ըլլայ իր որդին, իր անձնաւորութեան մէկ մասը, որպէս զի մարդու կերպարանք զգեցած՝ իր առաքելութիւնը կատարէ, եւ յետոյ՝ խաչուի, յարութիւն առնէ եւ իր մարդկային մարմնով երկինք վերամբառնայ:

Յիսուսի դէմքին եւ վարդապետութեան խումբ մը մեսիայական Հրեաներու երեւակայութեան լոկ ծնունդ ըլլալու թէպէտ ալ, զոր պաշտպանողներ կան — ինչպէս ի միջի այլոց Թոլու՝ Ֆրանսայի մէջ, ինչպէս մեր ողբացեալ հայրենակիցը՝ Տէրպէտէրեան՝ մեր մէջ, — ինծի անհաւանական կը թուի: Զուտ

երևա:կայութեամբ ստեղծուած անձնաւորութիւն մը չէր կրնար այդպիսի հզօր շարժում մը յառաջ բերել աշխարհի մէջ, մեծ ու տեւական կրօնքի մը հիմը դնել: Պէտք է իրապէս գոյութիւն ունեցած ըլլայ Յիսուս, որդի Յովսէփի ու Մարիամի, արտակարգ անձնաւորութիւն մը որ եղած է թէ՛ հրեայ հայրենասէր եւ թէ՛ մանաւանդ համամարդկային եղբայրութեան քարոզիչ — հակասութիւն չկայ այդ երկու տարբերուն միջեւ՝ ինչպէս Աւետարանը զանոնք կը ներկայացնէ, — որ իր մէջ անկեղծօրէն խոր հաւատքով տեսած է իր ցեղին մեծ մարդարէններու ծանուցած Մեսիան, որ ինքզինքը զգացած է Աստուծոյ Որդին ու Առաքեալը, որ իր կոչումն իրականացնելու համար քարոզած, պայքարած ու խաչուած է: Մնացեալը՝ հրաշապատում զարգացումն եղած ըլլալու է, իր աշակերտներուն, հետեւորդներուն եւ անոնց յաջորդներուն խանդավառուած երեւակայութեան, պաշտումին, երազանքին մէջէն, այն իրական կեանքին որ գոյութիւն ունեցած է եւ որուն խորհրդանշանական պատկերներով մեկնարանուած, ճոխացած, աճած ու ծաղկած վիպումն են Աւետարանները եւ Առաքեալներու թուղթերը, Յիսուսի մահէն երկար տարիներ յետոյ գրուած:

Ազատութիւն համար իսկ, եթէ Յիսուս նոյն ինքն Աստուած չէր որ եկաւ երկրի վրայ այդ կեանքն ապրիլ եւ այդ վարդապետութիւնը քարոզել, բարձրագոյն ներկայացուցիչն էր Աստուածային Ոգիին որ տիեզերքի մէջ կը տիրէ, որուն վրայ որոշ զողափար ունենալ անհնար է մարդուն, բայց եւ զոր անհնար է ուրանալ: Այդ Աստուածային Ոգին, անհուն եւ յաւիտեանական աղբիւր ու զեկավար տիեզերական կեանքին, որ ներշնչած է եւ պիտի միշտ ներշնչէ մեր երկրագնդին ընտրելագոյն զաւակները, յայանուած պէտք է ըլլայ ուրիշ հաղարարութիւններու հատրնտիր զաւակներուն մէջ: Անոր շունչն է որ հասարակ հովուհի ժանտ՝Արքը հերոսուհի ե իր երկրին փրկիչ կը դարձնէ, որ Մեսրոպի մը մէջ կը յայտնուի եւ ցեղ մը կորուստէ կ'ազատէ, որ կը շողայ Փիղիասներու, Սովոկլիներու, Պեթովրններու, Տանթէներու, Միքէլ-Անճելօներու, Շէյքսպիրներու, Պալլադներու, Հիւկօներու, Նեւտոններու, Բլոտ Պերնարներու, Փասթէօրներու ե ուրիշ մեծ ու բարերար հանճարներու մէջ. ան կը թելադրէ Պրոմէթէոսի դէմքը, կը ներշնչէ Չրազաշտը, կ'երեւայ Պուտտայի մը դիմակին աակ. և աս է որ տրտիւած է աւելի մաքուր ու կատարեալ

կերպով քան մեր երկրագնդին վրայ յայտնուած սեւէ դէմքի տակ՝ Յիսուսի կերպարանքին մէջ: Եթէ կարենայինք օր մը հազարդակցութեան մասնէլ ուրիշ բնակուած գոռնդերու հետ, պիտի դոնէինք հոն անշուշտ բանաւոր էակներ, մեզի պէս՝ ցաւերով, երազներով, տենդերով լի ժամանակաւոր կեանքի մը սահմանուած, ձեւերով տարբեր, խորքին մէջ դրեթէ նոյն, եւ անոնց ամենուն ալ ծոցէն բղխած պիտի տեսնէինք Փրկիչի, մարդարէի, Մեսիայի, ազատարար հերոսի դէմքեր:

Մարդկային սրտին ու մտքին գերագոյն բարձունքն է Աւետարանը, ուր մարդը կը վերանայ մինչեւ սեմը Աստուածային Ոգիին, մաքրուելու, հոգիանալու, աստուածամերձ դառնալու համար, եւ ուր Աստուածային Ոգին գթածարար կը խոնարհի մինչեւ մարդկային տառապանքն ու անստուգութիւնը եւ կը լուսաւորէ, կը սիրովէ, կը կազդուրէ, կ'առաջնորդէ մարդկութեան սիրտը: Եւ ահա ինչու խորապէս կը ցաւիմ որ Պէշիկթաշլեան, փոխանակ այս մեծ նիւթին պատկառանքով, երկիւղածութեամբ, հաւատարմութեամբ մօտենալու, զայն հեթանոսացուցած է, երբ նոյն իսկ Օսքար Ուայլտ, ԺԹ. դարու ամենէն «չնական» մտքով արուեստագէտը, Յիսուսը «Ապոզոնի վինին չափ երաժշտական» կը գտնէ, ինչ որ Պ. Բալուէան ինքն իսկ Յիսուսը խենթ, ցաւադար, եսասէր ու չար հոշակող իր նոյն յօգուածին մէջ կը յիշատակէ:

Պէշիկթաշլեան, ինչպէս ըսի արդէն, պէտք էր հաւատարիմ մնար Աւետարանի ոգւոյն եւ անոր շաւղին մէջ հիւսէր իր «անվաւեր Աւետարանը», Յիսուսի վերանորոգուած, իւրայատուկ ձեւով վիպուած ու մեկնարանուած իր պատմութիւնը, եւ կամ, ինչ որ լուսագոյնը պիտի ըլլար, քանի որ ինք խառնուածքով միստիքական մը եւ ողեպաշտ մը չէ, այլ երկրպագու մը զուտ երկրաւոր գեղեցկութեան ու զուտ երկրաւոր արդարութեան (որ՝ անոնք այլ՝ իրենց կրօնքն ունին, Հելլեններէն հիմնադրուած եւ անմահ մնացած), Յիսուսին չզոյզէր բնաւ ու իր զգայնոտ, պերճատեսիլ, տարփատենչիկ քրնարերգակի ու նաև մամոնատեսաց ե բոնասեսաց պայքարասէր ընդվզողի ներքին աշխարհը արտայայտէր ինքնահնար հերոսներու մէջ: Հակառակ այս բոլորին Սիդնիան ու Նարդուս՝ մեծարժէք քերթուածներ կը մնան, (Ձիքենին քանի մը շահեկան հատուածներ ունենալով հանդերձ վրիպած գործ մըն է): Աստուծոյ մէջ կան բազմաթիւ հզօր ու ճոխ էջեր, ուր բանաստեղծը յորդ

ու վառ կենդանութեամբ արտայայտած է իր խառնուածքը, երզած է իր երազները, տեսիլները, հայեացքները կեանքի վրայ: Ատոնց մէջ կը գտնենք ո՞՞՞ մը որ լաւազոյն հատուածներուն մէջ մեծապէս ինքնատիպ է, հոյզով լեցուն, նոր պատկերներով հարուստ, միանգամայն ուժեղ ու նուրբ, խիտ ու առատահոս, ինքնաբուխ ու յղիւած, արդիական առանց արտաոքութեան:

Շատ չեմ սիրեր այն հատուածները, Ձիթեմիին մէջ յաճախադէպ, ուր մէկ կամ երկու բառով Փրագներ — Փրագի մանրուքներ — ահազին թիւով իրարու կը յաջորդեն, հեռադրական ոճի մը անախորժ անակնկալը բերելով մտցնել այն լայն ու թաւալուն ներդաշնակութեամբ ոճին մէջ զոր ունի Պէշիկթաշեան իր լաւ ներշնչուած վայրկեաններուն եւ որ այսպիսի նիւթի մը պատշաճագոյնն է արդէն: Չեմ սիրեր նաեւ հին անուններու հրէական կամ յունական բնիկ ձեւով (ու մերթ ալ Փանթէզիսթ quasi-բնիկ ձեւերով) գործածուած՝ հայացած աւանդական անուններէն ոմանք ալ պահելով հանդերձ (Եշուա, Եուտա, Մերիէմ, էլի, Մօյիգ, փոխանակ Յիսուսի, Յուդայի, Մարիամի, Եղիայի, Մովսէսի): Լըքօնթ աը Լիլ ալ իր թարգմանութեանց մէջ նոյն սխառեմն ուղեց կիրարկել, բայց իրեն հետեւող շատ քիչ ունեցաւ եւ այսօր ամենքը հին անուններու Փրանսացած ձեւերը կը գործածեն: Ատոնք, սակայն, մանր բիծեր են միայն, որ չեն վնասեր այս եռանդկարին գեղեցիկ մասերուն որ մեծապէս գեղեցիկ են:

Ինչ որ կ'ուզեմ, այս յօդուածս վերջացնելու համար, ճշդել, սա է որ երբեք չեմ մտածեր թէ Պէշիկթաշեան Յիսուսի դէմքն ու գործը չափազանց մարդկայնացնելով ու հեթանոսացնելով, հակակրօնական սրբապղծութեան սեւէ գիտակից ու կանխորոշ դիտաւորութիւններ ունեցած ըլլայ. իր դիտաւորութիւնները եղած են զուտ պաղափարական. իր գործին մէջ ամէն ինչ

անկեղծութիւն, յուզմունք, գեղեցիկ սէր, դրական մեծաշուք գործ մը արտադրելու մաքուր ցանկութիւն է. նոյն իսկ «կրօնական ոգի կայ իր եռանկարին մէջ, բայց հեթանոս կրօնքի մը, երկրաւոր գեղեցիկ կրօնքին, մարմնեղէն սիրոյ կրօնքին, — աղատութեան եւ արդարութեան բուն տենչանքի մը աշխարհիկ կրօնքին հետ միացած: Հին Հելլենի մը պէս, ու նոյն իսկ նախապղատոնեան Հելլենի մը պէս, տեսած է կեանքը, ինչպէս եւ Յիսուսն ու անոր վարդապետութիւնը, եւ արտայայտած է, միամտութեամբ, համոզմունքով, հոգեկան բուռն ջերմութեամբ, իր այդ տեսիլը: Սխալած է իր հերոսին հանդէպ բռնած դիրքքին մէջ, բայց սխալած է այնպիսի մտաւոր մղումներով որ ոչինչ ունին գոհհիկ ու ժխտական, այլ՝ իրենք իրենց մէջ՝ ազնիւ են ու Գեղեցիկ տարիանքին գաղափարապաշտութիւնն ունին:

Ու պէտք է նաեւ նկատել սոսմ թէ Պէշիկթաշեանի այս երեք վիպաքերթուածները առաջին փորձն են զոր հայ նոր բանաստեղծ մը կատարած ըլլայ, Յլուպէրի, Անաթոլ Յրանսի, Օսքար Ուայլտի, Անտրէէվի ճամբուն հետեւելով, քրիստոնէական հին Արեւելքին առաջին օրերուն մեծ դէմքերն ու գաղափարական պայքարները վերապրեցնելով՝ իւրայատուկ ձեւով յղացուած ու շարագրուած գեղարուեստական գործերու մէջ, եւ ասիկա նշանակելի արժանիք մըն է:

Պէշիկթաշեանի այս քերթողական վիպակներուն անվիճելիօրէն գեղեցիկ մասերը, իրենց տեսակին մէջ՝ զմայլելի էջեր են եւ անկորուստ պիտի մնան մեր նոր դրականութեան բարձրագոյն արտադրութեանց շարքին մէջ: Ու այդ գեղեցիկ հատուածները մեզի տուող բանաստեղծէն մենք իրաւունք ունինք աւելի եւս ուժեղ ու շքեղ եւ աւելի կատարեալ ու խոր գործեր սպասելու:

Ա. ՉՊԱՆԵԱՆ